

## ՀԱՅԵՐԸ ԳՈՒՊԱՅԻ ԵՒ ՄԵՔՍԻՔՈՅԻ ՄԷՋ

Լատին Ամերիկայի հայկական համայնքները Ի. դարու երե-  
ւոյթ մըն են: Հետազօտողներուն հետաքրքրութիւնը կեդրոնացած է  
Հարաւային Ամերիկայի երեք հայաչատ երկիրներուն՝ Արժանթի-  
նի, Պրագիլի եւ Ուրուկուայի համայնքներուն վրայ, որոնց մասին  
գոյութիւն ունին քանի մը աշխատութիւններ՝ հայերէն, սպանե-  
րէն եւ փորթուկալերէն լեզուներով: Այդ երկերէն ոմանց մէջ հա-  
րեւանցի նշմարներ կան կեդրոնական Ամերիկայի երկու ուրիշ  
գաղթօճախներու մասին, որոնք այսօր որպէս այդպիսիք անհետա-  
ցած են եւ որոնք մասնագիտական ուշադրութեան չեն արժանա-  
ցած: Արդարեւ, Գուլայի եւ Մեքսիքոյի հայ գաղութներու պատ-  
մութեան որեւէ հանգամանալից ուսումնասիրութիւն կատարուած  
չէ մինչեւ հիմա: Հոս ու հոն գոյութիւն ունին համառօտ ամփո-  
փումներ, որոնք կցկտուր տուեալներ կու տան անոնց մասին: Այս  
յօդուածը նախափորձ մըն է համագործակցաբար ի մի բերելու բազ-  
մազան աղբիւրներու մէջ ջրուած տեղեկութիւններ, որպէս ատարձ՝  
պատմագիտական վերականգնումի մը համար:

### ԳՈՒՊԱՅԻ

ԺԹ. դարու վերջերը, Գուլայան Սպանական կայսրութեան վեր-  
ջին բեկորն էր Ամերիկայի մէջ: Սպանիոյ տիրակալութեան դէմ գու-  
պացիներու երեսնամեայ ազատագրական պայքարը յաջողութեամբ  
պսակուեցաւ 1898ին: 1890 աւաններու վերջերէն, հայ մամուլը յա-  
ճախ անդրադարձաւ Գուլայի անկախութեան պայքարին: Ազատա-  
գրական պայքարի հերոսներէն էր սեւամորթ Անթոնիօ Մասէօ, որու  
գործունէութիւնը՝ առաջին անկախութեան պատերազմին (1868-1878)  
իրեն լայն հռչակ բերաւ ամերիկեան եւ յատկապէս սեւամորթ շրջա-  
նակներու մէջ: Երկրորդ պատերազմին (1895-1898), Մասէոյի համբա-  
ւը նոր գազաթներ նուաճեց, թէեւ ԱՄՆի կառավարութիւնը Սպա-

նիոյ ի նպաստ դիրք որդեգրած էր մինչեւ 1898: 1896ին, ամերիկացի լրագրող Ճ. Սայմ-Հասթինկզ Գուլպա գնաց տեսակցութիւն ունենալու համար գուլպացի պարագլուխին հետ, որ պիտի սպաննուէր նոյն տարուան վերջերը: Լրագրողը կ'աւարտէր իր յօդուածը հետեւեալ դառն խօսքերով.՝

«Եւ ամերիկացիներս տակաւին կանգ կ'առնենք մտածելու համար երբ այս քաջարի փոքրիկ ազգին ճանաչումը կ'ուզուի մեզմէ: Պատմութիւնը պէտք չէ երբեք արձանագրէր այն փաստը, որ այս հանրապետութիւնը ձեռնարկեց Հայաստանին օգնելու, երբ մեր դրան առջեւ ամէնօրեայ ջարդերու շարան մը տեղի կ'ունենար»<sup>1</sup>:

Միացեալ Նահանգները իրենց դիրքը կտրուկ կերպով փոխեցին 1898ին որպէս հետեւանք «Մէյն» ռազմանաւու ընկղմումին՝ սպանացիներու կողմէ, ինչ որ հրահրեց գուլպանպաստ հանրային կարծիքի եւ տնտեսական ծաւալումի հակամէտ առեւտրա-արդիւնաբերական շրջանակներու ճնշումը՝ պատերազմի մէջ մտնելու ընդդէմ Սպանիոյ: Պատերազմը վերջացաւ Միացեալ Նահանգներու ջախջախիչ յաղթանակով եւ Գուլպայի գրաւումով ամերիկեան ոյժերու կողմէ:

Ամերիկահայ նորափթիթ գաղութը եւս հետաքրքրութեամբ հետեւեցաւ ամերիկեան-սպանական տագնապին, որուն մասին արձանագրուած է, թէ 400 հոգի ներկայ եղաւ դասախօսութեան մը Նիւ Եորքի Հայկական ձեմարանին մէջ<sup>2</sup>:

Ամերիկահայ զինուորներ որպէս կամաւոր մասնակցեցան պատերազմին: Անոնցմէ յայտնի է Ճիմ-Պետրոս Չանգալեանը, որ Ա. Ալ-խարհամարտին Հայկական Լեգէոնի ղեկավարներէն պիտի ըլլայր<sup>3</sup>: Յիշուած է նաեւ Քեպպալեանը, որ կղզիի վրայ առաջին յարձակողներէն եղաւ: 1901-1902ին ան հաստատուեցաւ Սիէթլ քաղաքը (ԱՄՆ)՝ Խա-

<sup>1</sup> Յօդուածը լոյս տեսած է Ուաշինթընի *Journal of the Knights of Labor*ին մէջ, Նոյեմբեր 5, 1896ին (տես՝ Philip Foner and J. Syme-Hastings, "A Tribute to Antonio Maceo", *Journal of Negro History*, 1, 1970, p. 66): Ակնարկութիւնը գուլպացիները կերտողներու ճամբարներ տեղաւորելու սպանացի կառավարիչ զօր. Ուէյլէրի քաղաքականութեան մասին էր, որ հազարաւոր մարդոց մահուան պատճառ եղաւ հիւանդութիւններու եւ թերմոսցումի պատճառով:

<sup>2</sup> Robert Mirak, *Tom Between Two Lands. Armenians in America 1890 to World War 1*, Boston, 1983, p. 277.

<sup>3</sup> ՏիգրԱն ՄՎՈՒՆՅԻ, Ամիտայի արձագանգներ, Նիւ Ճըրքի, 1950, էջ 349-351:

ղաղական ովկիանոսի ասիին:

Պատերազմի աւարտէն ետք, ամերիկեան գրաւման ոյժեր Գուպա մտան: 1901ին Հաստատուեցաւ Կուանթանամոյի ռազմակայանը՝ ԱՄՆի շահերը ամրացնելու համար, որ մինչեւ օրս գոյութիւն ունի: Միւս կողմէ, հարկաւոր է նշել, որ ամերիկեան միջամտութիւնը օգտակար եղաւ երկրի վարչական ու տնտեսական վերականգնումին:

1902ին ամերիկացիները մեկնեցան եւ ընտրուեցաւ Գուպայի առաջին նախագահը՝ Թոմաս Էսթրելլա Փալմա: Սակայն, 1904ին, ամերիկեան Գոնկրէսը քուէարկեց այսպէս կոչուած «Փլաթ ռեղղում»ը (Ֆնջուած՝ 1934ին), որ ԱՄՆին իրաւունք կու տար երկրի ներքին գործերուն միջամտելու ամէն անգամ որ իր շահերը պահանջէին: Գուպայի ներքին անկայուն վիճակը եւ ամերիկեան զանազան միջամտութիւնները յատկանշեցին կղզիի անկախ կեանքի առաջին տասնամեակները: ԺԹ. դարու երկրորդ կէսէն, արդէն Միացեալ Նահանգները լայն ազդեցութիւն ունէին Գուպայի տնտեսական կեանքին մէջ, որ խորացաւ Ի. դարու ընթացքին՝ մինչեւ Ֆիտէլ Գասթրոյի յեղափոխութեան յաղթանակը (1959):

Մինչեւ 1922 ամերիկահայեր Գուպա երթ ու դարձ ըրած են<sup>4</sup>, թէեւ որեւէ մնայուն բնակութեան մասին լուր չունինք:

Ա. Ալիարհամարտի աւարտին, Մեծ Եղեռնէն վերապրողները ցիր ու ցան եղան աշխարհի չորս ծագերը: Շատերուն սեւեռակէտը կը մնային Միացեալ Նահանգները, ուր արդէն գոյութիւն ունէր ստուար գաղութ մը եւ ուր ազգականներ ու բարեկամներ գաղթած էին նախօրօք: Սակայն, 1921ին ամերիկեան Գոնկրէսը Հաստատած էր «քոթայի օրէնքը, որ մեծապէս կը դժուարացնէր զանգուածային որեւէ գաղթականութիւն, խիստ սահմանափակելով ընդունուող անձերու թիւը: Այդ թիւը չէր կրնար գերազանցել նոյն ազգութեան ամերիկեան բնակիչներու 3 առ հարիւրը՝ ըստ 1910ի մարդահամարին: Օրէնքը, սակայն, «քոթայ»յն դուրս մուտքի արտօնութիւն կու տար Գանատայի, Գուպայի եւ Ամերիկայի այլ երկիրներու բնակիչներուն, ներառեալ՝ Հոն առնուազն մէկ տարի ապրած օտարականներուն: Մայիս 1922ին, այս ժամկէտը բարձրացաւ մէկէն հինգ տարուան<sup>5</sup>:

4 ՄՈՎՍԷՍ ԱՏՈՄ, «Պատկերներ Գուպայէն», Հայաստանի Կոչնակ, 14 Ապրիլ 1914, էջ 157-158:

5 ABBOTT EDITH, *Immigration: Select Documents and Case Records*, Chicago, 1924, p. 240.

Այսպեսով, Պոլիսէն, Յունաստանէն կամ Միջին Արեւելքէն գաղթող հայերը պարտադրուած էին, միամսեայ ուղեւորութենէ ետք, ցամաք իջնել Միացեալ Նահանգներու մերձաւոր երկիրները՝ Գուլպա կամ Մեքսիքօ, հոն մտնելու առիթի մը սպասելով:

1922-27ին, Թուրքիայէն գաղթած է 2.655 հոգի, իսկ Յունաստանէն՝ 2.188 հոգի<sup>6</sup>: Այս թիւին մէջ պէտք է փնտռել գաղթական հայերու հիմնական զանգուածը (Թուրքիոյ պարագային պէտք է նկատի ունենալ կարեւոր թիւ մը հրեաներու):

1922ին, երբ հայերու համատարած գաղթը կը սկսէր, կղզիին տնտեսական վիճակը ընաւ խրախուսիչ չէր: Անգործութիւնը եւ աղքատութիւնը տիրական էին ամէնուրեք: Պատճառը այն էր, որ Գուլպայի տնտեսութիւնը խորապէս կախուած էր շաքարեղէգի արտադրութենէն, որ երկրի արտածումներու 80 առ հարիւրը կը կազմէր եւ մեծաւ մասամբ ամերիկեան դրամազլուխի ձեռքն էր: Մայիս 1920ին, շաքարի համաշխարհային գինը մրցանշային դարձաւ, բայց քանի մը ամիս ետք, 80 առ հարիւրի անկում մը կրեց: 1920-22ին, շաքարեղէգի գինը 1920ի արժէքներու մէկ քառորդին ինկաւ, եւ անկումը շարունակուեցաւ տասնամեակի ընթացքին<sup>7</sup>:

Բնական է, որ նորեկ գաղթականները, լեզուին անծանօթ եւ որեւէ տեղական նեցուկէ զրկուած, բնակարանային եւ կենցաղային ահաւոր դժուարութիւններու հանդիպէին: Գործի պակասին հետեւանքով, շատեր զբաղեցան կօշիկի ներկարարութեամբ կամ փերեզակութեամբ:—«Լեզուին անծանօթ, պայմաններուն անծանօթ, բայց պէտք էր ապրէինք: Եւ երկու եղբայր կօշիկ ներկելու Բապլա մը չի նեցինք եւ հանրային պարտէզները շրջելով «լիմբիասինքօ սենթաւօ...» պոռալով կօշիկներ կը ներկէինք 5 սենթով...»<sup>8</sup>:

Նոյեմբեր 1922ին ԱՄՆի ընդհանուր հիւպատոսը իր երկրի Պետական քարտուղարութեան դիտել տուաւ, թէ մինչ Սպանիայէն, Հա-

6 S.E. BEJARANO MARGALIT, "La inmigración a Cuba y la política migratoria de los EE.UU. (1902-1933)", *Estudios Interdisciplinarios de América Latina y el Caribe*, julio-diciembre de 1993, tabla 2 (օգտագործած ենք էլեկտրոնային արտատպումը՝ [www.tau.ac.il/eial/IV\\_2/bejarano.htm](http://www.tau.ac.il/eial/IV_2/bejarano.htm))

7 Skidmore Thomas and Smith Peter, *Modern Latin America*, New York-Oxford, 1989, p. 254.

8 ԱՐՄԱՆՆԱՆ ԳԵՆՐԳ, «Անդրամիկ ազգային հերոսին գծանկարը», *Նոր Օր*, 21 Յուլիս 2001, էջ 14: «Թապլա» կը նշանակէ «տախտակ», իսկ «լիմբիասինքօ սենթաւօ» "limpia por cinco centavos" («հինգ սենթի փոխարէն կը մաքրէ») խօսքի կրճատում մըն է:

յիթիէն, Ճամաքայէն եւ այլ երկիրներէ գաղթականներու թիւը կը տրուէ կերպով իջած էր, որոշ աճ մը կը նկատուէր Հայաստանէն, Աւստրիայէն, Չեխոսլովաքիայէն, Լեհաստանէն եւ Ռուսաստանէն եկողներու թիւին մէջ: «Թէեւ այս երկիրներէն մուտքերու թիւը նուազ կարեւոր է ներգաղթի գուպայական վիճակագրութիւններուն մէջ: Պէտք է ենթադրել, որ յիշեալ երկիրներէն եկողներուն շատերը նպատակ ունին աւելի ուշ դէպի Միացեալ Նահանգներ ուղղուելու»<sup>9</sup>:

1923ի սկիզբները խումբ մը երիտասարդ մալաթիացիներ (19 հոգի) առաջին անգամ ըլլալով Հաստատուեցան Գուպայի մայրաքաղաք Հաւանա: 1925ին, 15 հոգիով Մալաթիոյ կրթասիրաց Ընկերութիւնը կազմուեցաւ Ռուբէն Մերլեանի ատենապետութեամբ: Գիշերային դպրոց բացուեցաւ, ուր տեղի կ'ունենային դասախօսութիւններ: 1927ի դաշտահանդէսի մը խմբանկարին մէջ 34 մալաթիացի կը տեսնուի:

Բազմաթիւ մալաթիացիներ ԱՄՆէն Գուպա երթալով ամուսնացան եւ իրենց հարսերով վերադարձան: Ուրիշներ յաջողեցան այս կամ այն ձեւով մտնել Միացեալ Նահանգներ: 1928ին, շատ մալաթիացի չէր մնացած Հաւանա եւ մասնաճիւղը լուծուեցաւ<sup>10</sup>:

Այս ամուսնութիւնները յաճախակի էին, ո՛չ միայն մալաթիացիներու, այլ ուրիշ Համաքաղաքացիներու միջեւ: Այսպէս, 1912ին Միացեալ Նահանգներ ժամանած բալուցի Աբրահամ Յակոբեան, Ռոտ Այլընտի մէջ իրեն հետ աշխատողներէն մէկուն թելադրանքով, վերջինիս թելադրանքով Գուպա մեկնեցաւ՝ իր քրոջ ծանօթանալու համար: Վանինան Մեծ Եղեռնէն վերապրող որբուհի մըն էր, որ ապաստան գտած էր կղզին: Հաւանայի մէջ, Յակոբեանն ու իր ապագայ կինը հանդիպեցան ու ամուսնացան: Ապա վերադարձան ԱՄՆ եւ Հաստատուեցան Փրովիտընսի մէջ (Ռոտ Այլընտ)<sup>11</sup>:

1924ին, Հայերու թիւը 200ի կը հասնէր, եւ շուտով 500ի բարձրացաւ (Մալաթիայէն, Նարբերդէն, Տիգրանակերտէն, Արաբկիրէն, եւն.)<sup>12</sup>:

<sup>9</sup> BEJARANO, "La inmigración".

<sup>10</sup> Ա.ԼՊՅԱՃԵԱՆ ԱՐՇԱԿ, Պատմութիւն հայոց Մալաթիոյ, Պէյրութ, 1961, էջ 1486-1490:

<sup>11</sup> Տե՛ս [www.providenceri.com/heritage\\_park](http://www.providenceri.com/heritage_park):

<sup>12</sup> «Ցիւր ու ցան հայեր», Ազդակ, 28 Օգոստոս 1952, էջ 3. ԲԱՐՍԵՂԵԱՆ Ռ.,

Յուլիս 1, 1924ին, երկրորդ «քոթա»յի օրէնքը ծանր հարուած մը եղաւ հայերուն եւ բոլոր միւս ազգութիւններուն, որոնք «Գուպայի ճանապարհը» կ'օգտագործէին Միացեալ Նահանգներ գաղթելու: Այս օրէնքը գաղթի իրաւունքը կը սահմանափակէր նոյն ազգութեան 1890ին ԱՄՆ ապրողներու թիւի 2 առ հարիւրին եւ կը ջնջէր ամերիկեան երկիրներու մէջ օտարականներու մուտքի իրաւունքը<sup>13</sup>:

Արդէն Դեկտեմբեր 1923ին, Գուպայի Տնտեսութեան քարտուղարը, որու ոլորտին մէջ կը գործէր Գաղթականութեան տնօրէնութիւնը, նախագահ Ալֆրետո Զայասին ուղղուած գեկոյցի մը մէջ կը նշէր ամերիկեան ճնշումը՝ գաղթականներու մաքսանենգութիւնը դադրեցնելու համար:—

«Հաւանայի մօտ ԱՄՆի հիւպատոսական ներկայացուցչութիւնը բազմիցս ուշադրութիւն հրաւիրեց մատնութիւններէ [իմացած անկանոն] ղէպքերու վրայ... [եւ] հետաքրքրուած էր, որ Գաղթականութեան տնօրէնութիւնը մերժէր՝ Գուպա հասնելուն պէս, բոլոր այն հրեաները, լեհերը, ռուսերը, իտալացիները, թուրքերը եւ հայերը... որովհետեւ համոզուած էր, թէ անոնց նպատակն էր ապօրինի կերպով ԱՄՆ մտնել»<sup>14</sup>:

1925ին, Գուպայի նախագահ՝ դարձաւ Խերարտո Մաչատոն, որու կառավարութիւնը տնտեսական բարելաւումի յոյսերով բացուեցաւ, բայց շուտով տագնապը խորացաւ: Ժողովրդային դժգոհութիւնը ծաւալեցաւ: Մաչատո բռնատիրական կարգեր հաստատեց եւ 1927ին քաղաքական կազմակերպութիւններու գործունէութիւնը արգիլեց:

1925ին, Հաւանայի հայոց թիւը 700 էր, որոնցմէ հինգ հարիւրը աշխատաւորներ էին: Կղզիին մէջ ընդհանուր թիւը 1000ի շուրջ կը գնահատուէր, գրեթէ բոլորը անգործ: Հակառակ իրենց տնտեսական անձուկ վիճակին, հայկական ակումբ մը կրցած էին բանալ Հաւանայի մէջ: Ամերիկահայ մամուլին մէջ Հ. Տ. Մինասեան կ'առաջարկէր, որ ԱՄՆի Մալաթիոյ եւ Խարբերդի Հայրենակցական Միութիւնները օժանդակէին իրենց՝ երկրագործական ձեռնարկ մը սկսե-

<sup>13</sup> «Պատմութիւն հայ գաղութներու», Հասկ, Նոյեմբեր-Դեկտեմբեր 1960, էջ 426, Bernard William S., "A History of U.S. Immigration Policy", in Richard A. Easterlin et al. (eds.), *Immigration*, Cambridge (Ma.), 1982, p. 96-97.

<sup>14</sup> BEJARANO, "La inmigración".

լու համար, սակայն անհետեւանք մնաց<sup>15</sup>:

1926ին, գուպահայութեան վիճակը շատ հեռու էր գոհացուցիչ ըլլալէ:-

«Շաքարի արտակարգ աժանութեան պատճառով գործերը կանգ են առել եւ աշխատանք չի ճարուում: Հայերի մեծ մասը զբաղուած է կօշիկ սրբելով կամ հանդերձավաճառութեամբ: Այսպէս, Դէլաս Թիւնասի 55-60 հոգինոց հայ գաղութը իր հացը վաստակում է գրեթէ բացառապէս հանդերձավաճառութեամբ: Ունին ձիեր, որոնց վրայ ապրանք բառնալով տանում են հեռուոր գիւղերը ծախելու: Այս տեղի հայերը ազգային կազմակերպութիւն ունին, բայց ապրում են համերաշխ»<sup>16</sup>:

Այդ թուականին, հայոց թիւը շուրջ հազարի կը հասնէր, որոնցմէ մօտ 800 հոգի Հաւանա կ'ապրէր: Գոյութիւն ունէին Հ. Յ. Դաշնակցութեան «Իշխան» կոմիտէութիւնը, Գաղութային Միութիւնը՝ 60է աւելի անդամներով եւ կառավարական վաւերացումով: Միութիւնը, որ գոյատեւած է շուրջ 20 տարի, միջոց մը հովանաւորեց «Արմենիա» դպրոցը: Համայնքային դպրոցը 65 աշակերտ ունէր, 3 ուսուցչուհի եւ 1 ուսուցիչ<sup>17</sup>:

Մեծ Եղեռնէն ետք Գուպա ապաստանած որբուհի մը գրած է իր կատարած գործունէութեան վերաբերեալ: Իր անանուն թղթակցութիւնը կարեւոր տեղեկութիւններ կը պարունակէ: Իր առաջարկով ստեղծուած էր կանացի կազմակերպութիւն մը՝ օր. Մառի Աւագեանի նախագահութեամբ, որ տեղւոյն դպրոցի ուսուցչուհի էր: Հայուհեաց Օժանդակ Միութիւնը հիմնուած է 53 անդամներով, նպատակ ունենալով օժանդակել Գաղութային Միութեան, ունենալ կիրակնօրեայ լսարան, կազմակերպել հանդէսներ եւ ներկայացումներ: Անոր ջանքերով բեմադրուած էր «Մեծն Տրդատ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ» ներկայացումը, ուր նամակագիր որբուհին Հոիփսիմէ կոյսին դերը կատարած էր.- «Ներկայացման գիշերը պարապ աթոռ

15 ՄԻՆԱՍԵԱՆ Հ. Տ., «Քիւպայի հագար հայ գաղթականներու մասին մի առաջարկ՝ ուղղուած հայրենակցական միութիւններուն», Հայաստանի կոչնակ, 30 Մայիս 1925, էջ 691-692:

16 ՄԻՄԷԼ ՍԵՒ, «Հայ կեանքը (ամսական տեսութիւն)», Հայրենիք, Ապրիլ 1926, էջ 143:

17 Անդ: ՏԵՍ նաեւ ՆԻԿՕԼԵԱՆ Ս. Գ., «Մեր Զաւեմի մասին», Հայրենիք օրաթերթ, 1 Յունիս 1947, էջ 2:

չկար, այնքան մարդ եկած էր: Խաղը շատ յաջող անցաւ, եւ 120 տօլարի զուտ հասոյթ մը ապահովեց մեզի»: Ան տեղեկութիւններ տուած է նաեւ ֆուլթպոլի հայկական «Կայծակ» խումբի մասին, որ խաղացած էր «Աւթրեանա» տեղական խումբին հետ եւ պարտուած<sup>18</sup>:

Ըստ Ոսկան Յովհաննէսեանի, Հայուհեաց Միութիւնը երկար կեանք չունեցաւ, որովհետեւ անոր անդամուհիները՝ ամուսնանալով ամերիկահայերու հետ, գաղթեցին դէպի Միացեալ Նահանգներ<sup>19</sup>:

Տնտեսական վատթար վիճակը բաւարար էր, որ գաղթականները չլքէին զիրենք ամերիկեան ցամաքամաս բերող երազը՝ Ամերիկա մուտքը հետապնդելէ: Ամերիկահայեր կու գային եւ այրիներ ու օրիորդներ որպէս հարս կը տանէին: Այլապէս, օրինաւոր մուտքը գրեթէ անկարելի էր: Հետեւաբար, ապօրինի լուծումները միշտ ձեռքի տակ կը գտնուէին:—

«Աւելի քան չորս տարի Քուպա մնացինք: Տեսանք որ Ամերիկա գալը օրինական ճամբայով անկարելի էր, մտածեցինք ապօրինի ճամբայով փախստական գալ: Այդ ատենները Ամերիկան ցամաք ու չոր էր: Ալքոլի խմիչքը արգելուած էր եւ մաքսանենգեր գործի վրայ էին, ուխքի մաքսանենգութեամբ: Փախստական մարդիկ կը բերէին Հաւանայէն-Ֆլորիտա: 90 մայլ էր եւ շատ շահաւոր գործ՝ մաքսանորդին համար»<sup>20</sup>:

Արդարեւ, 300-400 տոլար անձ գլուխ կը պահանջուէր՝ փոխադրութիւնը ընելու համար, ուր մեկնողները բռնուելու վտանգի տակ էին: 1925ին, Հ. Տ. Մինասեան նշած էր:—

«Գրութիւնս վերջացնելէ առաջ, կ'ուզեմ թելադրել Ամերիկայի մեր հայրենակիցներուն, որ զգուշանան Քիւպայի վրայով կամ Քիւպայէն գաղտնի միջոցներով իրենց բարեկամները այս երկիրը բերել փորձելէ: որովհետեւ անցեալ տարի կարգ մը անձեր փորձած են Միացեալ Նահանգները գալ գաղտագողի, սակայն, ոչ միայն իրենց հազարաւոր տոլարները վատնած են ու բանտարկուած, այլ եւ ետ դրկուած են այն երկիրները ուրկէ մեկնած էին»<sup>21</sup>:

18 «Հայկ. կեանքը Քուպայի մէջ. յուսատու նշաններ», Մարմարա, 5 Մայիս 1926, էջ 2:

19 ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ ՈՍԿԱՆ, Արեամ եւ պայքարի մէջէն, Նիւ Եորք, 1965, էջ 132:

20 ԱՐՄԼԱՆԵԱՆ, «Անդրամիկ», էջ 14:

21 ՄԻՆԱՍԵԱՆ, «Քիւպայի հազար հայ գաղթականներու մասին», էջ 692:

Այս կացութիւնը Սիմոն Վրացեանին գրել կու տար, թէ «Մեք-սիկոյում ու Քուբայում դեռ կայուն վիճակ չի ստեղծուած եւ հաւանական էլ չի երեւում, որ հայ գաղթականութիւնն այնտեղ արմատներ ձգէ»<sup>22</sup>: Հաւանաբար հետեւեալ կեանքի պատմութիւնը այդ թուականներուն գաղտնի մտնողներու մասին է.–

«1926ին Գուլպա կ'երթամ՝ քեռիի մը տուած դրամով: Յունիս 3, 1926ին, կ'ամուսնանամ Յովհաննէսի հետ. Պէյրութ հանդիպած էինք եւ կ'ամուսնանանք Գուլպայի մէջ: Ան կօշկակար մըն էր եւ ԱՄՆ եկաւ 1927ին. ես երկու շաբաթ ետք եկայ, երբ 20 տարեկան էի: Գուլպայի մէջ մինակս զաւակ մը ունեցայ, ազգականներու մօտ»<sup>23</sup>:

1927ին, հայերու թիւը հասած էր 2.000ի<sup>24</sup>: Տիրական կազմակերպութիւնը Հ. Յ. Դաշնակցութիւնն էր, որուն ազդեցութեան տակն էին Գաղութային Միութիւնը, Հայուհեաց Օժանդակ Միութիւնը, Մալաթիոյ Կրթասիրացը, Տիգրանակերտի Հայրենակցակա-նը եւ Բալու Պաղին գիւղի միութիւնը<sup>25</sup>:

Այդ տարի, զօր. Անդրանիկի մահուան քառասունքին առիթով սգատօն մը կազմակերպուեցաւ Գաղութային Միութեան կողմէ, ուր գլխաւոր բանախօսը եղաւ Անդրանիկի նախկին կամաւորներէն Ռուբէն Միրաքեանը: Այդ առիթով, Գէորգ Արսլանեան Զաւէն անունով հայ երիտասարդի մը պատուիրեց գծանկար մը, որ ներկայիս կը գտնուի Գլխավրնտի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցւոյ սրահին մէջ<sup>26</sup>:

Նոյն թուականին ժամանեց գործատէր Մկրտիչ (Մայք) Տօնիկեանը (1868, Ղըրչեհիր-1946, Գուլպա): Ան հիմնադիրը եղաւ Վիքթորիա տէ լաս Թունասի համայնքին: Իր ժամանումի տարին ան հիմնեց Գուլպայի ծնկակապի առաջին, իսկ 1933ին՝ գուլպայի երկրորդ գործարանը: Տեղական մամուլը դրուատիքով անդրադարձաւ անոր գործունէութեան:

22 ՎՐԱՑԵԱՆ ՍԻՄՈՆ, «Հայերի թիւն ու վիճակը», Հայրենիք ամսագիր, Նոյեմբեր 1925, էջ 100:

23 "Voices of New England: Katherine Magarian", Boston Globe, April 19, 1998.

24 «Ճիր ու ցան», էջ 3: Այս թիւը 1930ին բարձրացած կ'ըլլայ 3.500ի (ԲԱՐՍԵՂՆԱՆ, «Պատմութիւն», էջ 426), ինչ որ հաւանական է'երեւի:

25 ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ, Արեւան, էջ 127:

26 ԱՐՍԼԱՆԵԱՆ, «Անդրանիկ», էջ 14:

1927ին հիմնուեցաւ Հայաստանի Օգնութեան կոմիտէի «Մարտունի» մասնաճիւղը Հաւանայի մէջ, 20 անդամներով եւ կառավարութեան վաւերացումով: Լուծարուեցաւ 1937ին<sup>27</sup>:

Ըստ երեւոյթին, Մաչատոյի բռնատիրական վարչակարգի օրով, հայկական կազմակերպութիւնները որդեցին շարունակել իրենց գործունէութիւնը ընդլայտակէայ կերպով, քանի որ երկրի վիճակը այնքան փափուկ էր, որ մարդիկ նուազագոյն կասկածի մը պարագային բանտ կը նետուէին եւ առանց դատաստանի մահուան կը դատապարտուէին: Այս կացութիւնը տեւեց մինչեւ 1933, երբ Մաչատո տապալեցաւ ժողովրդային ապստամբութեան մը շնորհիւ<sup>28</sup>:

1932ին, Ամերիկայի Հայոց Առաջնորդարանը Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին յրեց ամերիկեան ցամաքամասի քաղաքներու հայ բնակչութեան վերաբերեալ վիճակագրութիւն մը, ուր Հաւանայի հայերու թիւը նշուած է 430<sup>29</sup>: Վիճակագրութիւնը կասկածելի կ'երեւի, նկատի ունենալով մինչ այդ արձանագրուած թուաքանակները: Սակայն, Հայկական Սովետական Հանրապետարանը 1920-1940 ական թուականներուն համար 500ի թիւը կու տայ<sup>30</sup>:

ՀՕԿի հիմնումէն ետք, ռամկավարները «հնարաւորութիւն ունեցան կուսակցութեան անունով խօսիլ եւ ձեռնարկներ սարքել»<sup>31</sup>:

1934ին, Օրիէնթէ քաղաքին մէջ ստեղծուեցաւ Հայ Օգնութեան Միութեան մասնաճիւղ մը՝ 20 անդամուհիներով<sup>32</sup>: Նոյն թուականին հիմնուեցաւ Հաւանայի Հայ Դպրոցասիրացը, ատենապետութեամբ Տաճատ Ոստունիի, որ բացաւ դպրոց մը՝ Զէնաս Ա. Եղիաթեանի ուսուցչութեամբ եւ 24 աշակերտով: Հոն կը դասաւանդուէր հայերէն, սպաներէն, անգլերէն, թուաբանութիւն եւ աշխարհագրութիւն: Հոգաբարձութիւնը վաւերացուած էր Ամերիկայի Հայոց Ա-

27 ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ, Արեամ, էջ 129:

28 ՄԱՆՃԻԿԵԱՆ, «Հայկական գաղթականական», 29/30 Ապրիլ 2000, էջ 2:

29 Հայաստանի Հանրապետութեան Պատմութեան Պետական Կեդրոնական Արխիւ (ՀՀ ՊՊԿԱ), Փոնո 409, ցուցակ 1, գործ 3468:

30 «Կուրք», Հայկական Սովետական Հանրապետարան, Կ. 5, Երեւան, 1979, էջ 709:

31 ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ, Արեամ, էջ 133: Տե՛ս նաեւ ԴԱԼԼԱՔԵԱՆ ԿՈՐԼԷՆ, Ռամկավար Ազատական կուսակցութեան պատմութիւն (1921-1940), գիրք առաջին, Երեւան, 1999, էջ 167:

32 Ա. ԱԹԱՆ, «Հայ կեանք (ամսական տեսութիւն)», Հայրենիք ամսագիր, Մայիս 1934, 172:

ուջնորդարանին կողմէ<sup>33</sup>:

Ջենաս Եղիայեանը (Եղոյեան) ծնած էր Խարբերդ եւ Եփրատ Գոլէճի շրջանաւարտ էր: Մեծ Եղեռնէն ետք անցած էր Եւրոպա: 1933ին հաստատուած էր Հայիթիի մայրաքաղաք Փորթ օ-Փրենսի մէջ, ուր լեզուներու ուսուցման ճեմարան մը հիմնած էր: Հոն նաեւ ուսանած են Հայիթիի քանի մը ծերակուտականներ: Յետազային ապրած է Գուպա:

1935ին ժամանած 15 ամեայ Արարատ Փափագեանը Գուպայի համալսարանի առաջին հայ շրջանաւարտը եղաւ՝ հաշուապահութեան ճիւղէն: 1943ին ան մասնակցեցաւ Հաւանայի մէջ Գուպայի պատմութեան ու մշակոյթին նուիրուած համամերիկեան գիտաժողովի մը: 1946ին փոխադրուեցաւ Նիւ Եորք, ուր պիտի ուսանէր Գոլումպիա համալսարանը<sup>34</sup>:

Բ. Աշխարհամարտի ընթացքին, դպրոցը Ամերիկայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան հովանաւորութեան տակ գործեց: Նոյն շրջանին ստեղծուեցաւ Գուպահայ Յառաջդիմական Միութիւնը, որ «Մասունցի Դաւիթ» հրասայլային շարասիւնի եւ ուսւ ապաստանեալներու ի նպաստ հանգանակութեան ձեռնարկեց եւ հրապարակային ձեռնարկներ կատարեց<sup>35</sup>:

1946ին, Վիքթորիա տէ լաս Թունասի մէջ ութ հայ ընտանիք կ'ապրէին, որոնցմէ հինգը կը գրադէին կերպասի վաճառականութեամբ, երկուքը՝ նպարավաճառութեամբ, իսկ վերջինը պանդոկի մը տէրն էր: Հոն ստեղծուած Գուպա-Հայկական Յանձնախումբը (Յ. Հալաճեան՝ նախագահ, եւ Ս. Գ. Նիկոլեան) ղեկավարները գրած էր Փանամայի եւ Գոսթա Ռիքայի նախագահներուն, ինչպէս եւ Մեքսիքոյի պետական եմբաքարտուղարին՝ Հայկական Հարցի արդար լուծումին համար<sup>36</sup>:

1947ին գուպահայերը ամերիկահայ «Լրաբեր» շաբաթաթերթին Խորհրդային Հայաստանի 26 ամեակի առիթով ողջոյնի խօսք յղեցին՝ 107 ստորագրութեամբ, հաւաքած ըլլալով 26,55 տոլար<sup>37</sup>: Նա-

33 Անդամ մը, «Հաւանայի հայոց կեանքէն», Հայաստանի կոչնակ, 19 Յունուար 1935, էջ 65:

34 "Graduate of University of Cuba", Armenian Mirror-Spectator, 15 May 1946, p. 2.

35 ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ, Արեան, էջ 133:

36 «Տիպար գաղութ մը» (խմբագրական), Արմենիա, 27 Յուլիս 1946, էջ 1:

37 «Ողջոյններու անուանացանկ», Լրաբեր, 6 Մարտ 1947, էջ 2:

խատեսուած էր Գուպայի պատգամաւորներու մասնակցութիւնը Նիւ Եորքի Հայկական Համաշխարհային Համագործակցութիւն, որ Ապրիլ 30 - Մայիս 4ին տեղի ունեցաւ, սակայն Գուպան վերամուտի վրա չէր տուած, հետեւաբար չկարողացան ճամբորդել<sup>38</sup>:

Համայնքի 75 առ հարիւրը Բ. Աշխարհամարտէն ետք մեկնեցաւ Միացեալ Նահանգներ<sup>39</sup>: Ո. Յովհաննէսեան նշած է այս մասին-

«Պատերազմի վերջին տարին դէպի Ամերիկա ներգաղթի օրենքը [sic] խտուրթենէ դադրած էր: Աւելի քան քսան տարիէ ի վեր Քուպայի մէջ սպասող հայերուն համար նոր պատեհութիւն մը ստեղծուեցաւ իրենց հարազատներուն միանալու՝ պարզ էֆիտելիթի մը միջոցով: Անոնցմէ շատեր, սակայն, ո՛չ ծննդագիր ունէին, ո՛չ ամուսնական եւ ո՛չ ալ ինքնութեան վաւերագիր: (...) Քուպահայ Յառաջդիմական Միութիւնը յանձն առաւ վկաներու ստուգումով ինքնութեան վաւերագրի վերաբերող պատրաստել, որոնք կ'ընդունուէին Ամերիկեան հիւպատոսարանի կողմէ գոհունակութեամբ»<sup>40</sup>:

1952ին, Գուպայի հայերու թիւը 200 էր<sup>41</sup>, որոնցմէ 150 հոգի կ'ապրէին Հաւանա, 38՝ Վիքթորիա տէ լաս Թունաս: Գլխաւոր գրադումն էր կօչկակարուութիւնը, կային նաեւ գործարանատէր հայեր, որոնց շարքին Հալաճեան, Տօնիկեան ու Փափազեան: Այլ քաղաքներ՝ Գամակուէյ (1 հոգի), Վիքթորիա տէ լաս Թունաս (5 հոգի), Բալմասորիա (1 հոգի եւ իր ընտանիքը), Պանէս (1 ընտանիք), Կուանթանամօ (1 հոգի)<sup>42</sup>:

1962ին, Գուպայի հայերու ընդհանուր թիւը կը համարուէր 100 (Վիքթորիա տէ լաս Թունաս՝ 15, Պանէս՝ 3, Բալմասորիա՝ 1, Կուանթանամօ՝ 1, Հաւանա՝ անստոյգ թիւով)<sup>43</sup>:

Այսօրուան տուեալներով, Հաւանայի մէջ 50-60 հայեր կ'ապ-

38 «Կը ներկայանամք մէկ ճակատով», *Լրաբեր*, 3 Մայիս 1947, 1:

39 ՆԻԿՕԼԵԱՆ Ս., «Քուպայի գաղութիմ պատմութիւնը», *Արմենիա*, 17 Նոյեմբեր 1962, էջ 1:

40 ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ, Արեան, էջ 139:

41 «Յիր ու ցամ», էջ 3:

42 ԲԱՐՍԵՂԵԱՆ, «Պատմութիւն», էջ 426:

43 ՆԻԿՕԼԵԱՆ, «Քուպայի գաղութիմ», էջ 1:

րին<sup>44</sup>, իսկ ամբողջ Գուպայի մէջ՝ 100<sup>45</sup>:

Գուպահայոց ամէնէն կարեւոր դէմքը գրադէտ Դաւիթ Չերիսեանն է (Հաւանա, 1940)՝ Ֆերնանտէս մականունով գուպացիի մը եւ Հայուհի Մելինէ Չերիսեանի որդին: Եօթը տարեկանէն դերասան եղած է (Թատրոն, ձայնասփիւռ, հեռատեսիլ), ապա՝ բեմադրիչ ու բեմադիր, նաեւ՝ լրագրող ու թարգմանիչ, բայց ամէն բանէ վեր՝ բանաստեղծ: Ան հեղինակ է քերթուածներու աւելի քան տասնեակ մը հատորներու եւ թարգմանական բազմաթիւ ժողովածուներու: 1959ին հրատարակած է իր առաջին քերթողագիրքը՝ «Տասնըեօթը տարեկան»: 1986ին, կնոջ՝ ազգագրագէտ եւ գրող էքսիլիա Սալտանիայի, եւ խումբ մը գուպացի գրողներու հետ այցելած է Հայաստան<sup>46</sup>: Իր գործերէն ոմանք թարգմանաբար հրատարակուած են հայերէն<sup>47</sup>:

1986ին լոյս տեսած յօդուածէ մը կը մէջբերենք Չերիսեանի հետեւեալ խօսքերը.-

«Իմ առաջին դասերը Հայաստանի, Հայ ժողովրդի մասին ստացել եմ մօրիցս, եւ դիտէ՞ք որն է ամենաառաջինը՝ Հայկական իւրայատուկ խոհանոցը, իր արտասովոր բոյրով ու համեմունքներով: Կուբայում մածունը առաջին անգամ օգտագործել են հայերը, մայրս այդ գործում մեծ մասնագէտ էր... Կերակուր պատրաստելն էլ ազգը, ժողովուրդը սովորում են հազարամեակների ընթացքում, եւ որքան ինքնատիպ է խոհանոցը իր համով ու բոյրով, այնքան էլ իւրայատուկ է ժողովուրդը: Հիմա, երբ ես այստեղ եմ ու կարող եմ ձեռք տալ, շօշափել այս արտասովոր երկրի քարեղէն մաշկը, իմ մէջ արթնանում է մի ուրիշ բոյր, որը բառերով հնարաւոր չէ արտայայտել»<sup>48</sup>:

44 Տե՛ս "El canciller Oskanian visitó Cuba y México", Մարտարապատ, 28 Օգոստոս 2002, էջ 1:

45 Տե՛ս [www.armeniadiaspora.com/population](http://www.armeniadiaspora.com/population).

46 Դաւիթ Չերիսեանի մասին տե՛ս Ղարաբաղեան Սպարտակ, «Հայկական Ժամադրութիւն», Սովետական Հայաստան, 8, 1986, էջ 14, 16:

47 Տե՛ս ԳէՆՈՐԳ ԷՄԻՆ, Գիրք Բարգամանութեանց, Երեւան, 1984, էջ 505-506 («Մօրս լուսանկարի առջեւ»)։ ՂԱՐԱԲԱՂՑԵԱՆ ՍՊԱՐՏԱԿ, «Հայկական Ժամադրութիւն», էջ 14. ՄԱՏԹԷՈՍԵԱՆ ՎԱՐԴԱՆ, «Ձայն մը Գուպայէն», Հորիզոն-Գրական Յանձնարար, Հոկտեմբեր 1995, էջ 9 («Աքսորներ», «Քառուղի»)։

48 ՂԱՐԱԲԱՂՑԵԱՆ, «Հայկական Ժամադրութիւն», էջ 16:

Ի դէպ, գուպացի բանաստեղծ Անխէլ Աուելիէրի գրիչին կը պատկանի հայկական նիւթով բանաստեղծութիւն մը․-

Կեցցէ Կուբան,  
Որ շրջապատուած է ջրով անծիր,  
Վիվա Սեւան,  
Որ շրջապատուած է ցամաքով յաւերժ...  
Վիվա Սեւան,  
Կեցցէ Կուբան,  
Կուբայի եւ Սեւանի միջեւ Տարածութիւն չկայ<sup>49</sup>:

Գուպա բնակած հայերու շարքին յիշատակելի է Արտաշէս Մնացականեանը, որ 1937ին Հաւանա ապրած է, աշխատած՝ Գուպա-Սպանական Մշակոյթի Հիմնարկին մէջ եւ եղած՝ մանկական թատրոնի վարիչ: Գրականագէտ եւ բժշկագիտութեան տոքթոր Ժորժ Ռիւանը (Գէորգի Կորգանով-Ղորղանեան), որ Մարսէլ Փրոուստի մասին աշխատութեան մը հեղինակ է, Հայիթիի համալսարանի բժշկական կենսաբանութեան ամպլիոնի վարիչ եղած է: Ծնունդով գուպահայ է նաեւ ամերիկահայ մարզիկ եւ արեւելեան մարզաձեւերու վարպետ Էնթրի Միրաքեանը (հաւանաբար՝ վերոյիշեալ Ռուբէն Միրաքեանի որդին), ծնած՝ Հաւանա 1933ին, որ մարտարուեստ սորված է Գուպա բնակած չինացիներէ:

Գուպայի մէջ յեղափոխութեան յաղթանակէն եւ համայնավար կարգերու հաստատումէն ետք, սերտ կապեր հաստատուած էին Խորհրդային Միութեան հետ: 1960ին, Գուպա այցելած առաջին խորհրդային բարձրագոյն դեկավարը Անաստաս Միկոյեանն էր<sup>50</sup>:

Բնականաբար, Գուպան ու Խորհրդային Հայաստանը որոշ յարաբերութիւններ մշակուած են: Այս ծիրին մէջ, տեղի կ'ունենային գիտական փոխանակումներ, փոխադարձ այցելութիւններ, գուպացիներու ուսումնառութիւն Հայաստան, եւայլն<sup>51</sup>: Գուպա եւ Մեք-

49 Անդ, էջ 14.

50 Միկոյեանի տպաւորութիւններուն մասին տե՛ս գուպացի ծանօթ արձակագիր (1994էն՝ վտարանդի ի Միացեալ Նահանգներ) Նորպերթօ Ֆուէնթէսի հետ հարցազրոյցը (Norberto Fuentes, "Entrevista con Anastas Mikoyan: 'Más vale ver una vez que escuchar cien'", *Revolución y Cultura*, mayo de 1978. արտասուով՝ Norberto Fuentes, *Posición Uno*, La Habana, 1982, տե՛ս [www.norbertofuentes.com](http://www.norbertofuentes.com)):

51 Այս մասին տե՛ս, օրինակ, «Կուբացի քարեկամները Հայաստանում», *Լրագեր*, 14 Մայիս 1964, էջ 2 (1964՝ յեղափոխական պատրաստութեան դպրոցներու

սիքօ այցելած երեւանցի նկարիչ Մկրտիչ Քամալեանը մատիտով եւ քենկիերայով նկարած է գուլպացիներու, Հաւանայէն տեսարաններ եւ Գուլպայի բնապատկերներ<sup>52</sup>:

Ֆրանսահայ նկարիչ Ժանսէմը 1958ին մեկնած է Հաւանա, «ուր քուլպայական յեղափոխութեան տաք վաղորդայնի օրերուն, երիտասարդ նկարիչը կ'երթար գծելու Líder Máximoի (այսինքն՝ Գասթրոյի. Վ.Մ., Ա.Բ.) դիմանկարը, մեծ պաստառի մը վրայ նկարելէ ետք շքերթը կերիյերօներու»<sup>53</sup>: Գուլպայական նկարաշար ստեղծած է նաեւ արժանիքինահայ նկարիչ Մանուկ Ղրղեանը (ապրած՝ Հայաստան, 1950-1970 ական թուականներուն), որ նաեւ, Երուանդ Քոչարի համոզումով, կրած է մեքսիքացի հուշակաւոր նկարիչ-մոնումենտալիստ Տիէկօ Ռիվերայի ազդեցութիւնը<sup>54</sup>:

1988ի Սպիտակի երկրաշարժէն ետք, Գուլպա պատրաստակամ էր 100 հայ երեխայ հանգիստի կանչելու<sup>55</sup>: Փետրուար 6, 1992ին, ան ճանչցաւ Հայաստանի անկախութիւնը եւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատեց<sup>56</sup>: Օգոստոս 19-24, 2002ին, Հայաստանի Արտաքին Գործոց նախարար Վարդան Ոսկանեան այցելեց Գուլպա եւ Մեքսիքօ, ուր տեսակցութիւններ ունեցաւ երկու երկիրներու բարձրաստիճան պաշտօնատարներու հետ: Տասնամեակի մը ընթացքին, առաջին անգամն էր, որ այս մակարդակի այցելութիւն մը կը կատարուէր երկու երկիրներուն<sup>57</sup>:

---

պատուիրակութիւն). Հայաստանի Հանրապետութեան Նորագոյն Պատմութեան Պետական Կենտրոնական Արխիւ (ՀՀ ՆՊՊԿԱ), Ֆոնտ 113, ցուցակ 85, գործ 976 (1972ին՝ գուլպացի ուսողագէտներու այցելութիւնը). ՀՀ ՆՊՊԿԱ, Ֆոնտ 326, ցուցակ 4, գործ 198 (1983՝ Խորհրդային Միութեան Գուլպայի դեսպանին այցելութիւնը), ՀՀ ՆՊՊԿԱ, Ֆոնտ 709, ցուցակ 8, գործ 58 (1974՝ Գուլպա-Խորհրդային Մշակութային Ընկերակցութեան պատուիրակութեան այցելութիւնը), եւ այլն:

52 «Կուրպայակամ տպաւորութիւններ», Սովետական Հայաստան, 4, 1962, էջ 23:  
53 ԹՕՓԱԼԵԱՆ ՆԱԶԱՐԷԹ, «Փառապսակում ժամսեմի», Յառաջ, 20/21 Հոկտեմբեր 2001, էջ 3:  
54 ԵՐՈՒԱՆԻ ՔՈԶԱՐ, «Նկարիչ Մանուկ Ղրղեան», Սովետական Հայաստան, 8, 1961, էջ 19:  
55 ՀՀ ՆՊՊԿԱ, Ֆոնտ 326, ցուցակ 7, գործ 295:  
56 ՀՀ ՆՊՊԿԱ, Ֆոնտ 326, ցուցակ 4, գործ 202:  
57 Տե՛ս «El canceller Oskanian», էջ 1:

## ՄԵԲՍԻՔՕ

Փետրուար 22, 1699ին, Խուան Պաուլիսթա Խաբոմէ անունով հայ մը ազնուական ծագումի վկայագիր կը ներկայացնէր Փերուի փոխարքայութեան մայրաքաղաք Լիմայի մէջ: Խաբոմէի ութը վկաներէն երեքը նոյնպէս հայ էին: Անոնցմէ երկուքը՝ ունիթոական կրօնաւորներ. Ֆրա Պենիթօ Փասոն (Benito Pasón, ծն. 1639էն առաջ), Ֆրա Ստեփան Ճիրան (ծն. 1653ին) եւ Պետրոս Յովհաննէս Հայ (Pedro Juan de Armenia, ծն. 1629էն առաջ): Առաջինը հայերէն ստորագրած է, իսկ վերջինը անգրագէտ էր<sup>58</sup>:

Ֆրա Պենիթօ Փասոնը պէտք է նոյնանայ Նախիջևանի Ապարաներ վանքի վանահօր յիշած Հ. Բենեդիկտոս Բազումենցի հետ (Pazon, իտալերէն գրութեամբ), որ «յամի 1688 էր ի Վենետիկ եւ առնոյր զտոկոսիս 2800 վենետիկեան դոլկատից եղերոց անդ ի շահաբեր պաշտօնարանի ուրեք, վասն պատարագաց եկեղեցւոյ վանաց իւրոց»<sup>59</sup>:

Երեք հայ վկաները Խաբոմէն ճանչցած էին Երեւանի մէջ, ուր ծնած էր ան, 1671ին: Մեկնելով Սպանիա, հաստատուած էր Գատիզ, ուր խանութ մը ունեցած էր: Հետեւաբար, թէեւ թուականը անյայտ է, Ամերիկա մեկնած էր չափահաս տարիքին՝ 1690 ականներուն:

Յայտնի չէ նաեւ, թէ ի՞նչ պայմաններու տակ Ամերիկա անցած էր, թէեւ Սպանիան չէր դադրեր վերահաստատել օտարներու դէմ արգելքները բազմացնող օրէքները: Այսպէս, 1680ին Հնդկաց Օրէնքներու (Leyes de Indias) հաւաքածոն կը հրահանգէր, թէ

«Ո՛չ մէկ օտարական, կամ ոեւէ այլ մէկը այս օրէնքներով արգիւրուած, կարենայ աշխատիլ եւ առեւտուր ընել Հնդիկքի մէջ, կամ այնտեղէն՝ այս թագաւորութիւնները կամ այլ տեղեր, ոչ ալ հոն երթալ եթէ մեր արտօնագրով լիազօրուած չըլլայ»<sup>60</sup>:

Խաբոմէ նախ գացած էր Մեքսիքօ (Նոր Սպանիոյ փոխարքայութեան մայրաքաղաքը), ու ապա անցած՝ կեդրոնական Ամերիկայի Փանամա եւ Փորթոպելօ նաւահանգիստները: Այս ճանապարհը իր

58 BINAYAN CARMONA NARCISO, *Entre el pasado y el presente: los armenios en la Argentina*, Buenos Aires, 1996, p. 59-61:

59 Հ. ՂԵՒՈՆԻ Ա.ԼԻՇԱՆ, ՍԻՍԱԿԱՆ, *Վենետիկ, 1893, էջ 373*:

60 Մէջբերումը տե՛ս Graciela Swiderski y Jorge Luis Farjat, *La inmigración*, Buenos Aires, 1999, p. 48:

տրամաբանութիւնը ունէր.-

«Նոր Սպանիայ է մեծագոյն գաւառն Ամէրիգայի եւ քան զայլ լլա պարարտագոյն է, ապահով եւ բազմաժողով»<sup>61</sup>:

Սպանական կայսրութիւնը քանի մը անգամ իր գաղութներուն վարչական եւ տնտեսական համակարգը վերակազմեց: Ամերիկեան հարստութիւններու փոխադրումի ճամբաները նոյնպէս կը փոխուէին: Ժէ.-ԺԸ. դարուն հանգուցային կէտն էր Հաստատ Երկիրը (Tierra Firme), այսինքն, Փանամայի նեղուցը՝ Փանամա եւ երբեմնի Նոմպրէ տէ Տրոս քաղաքներով ինքնազական եւ Ատլանտեան ովկիանոսի վրայ, ուր արդիւնահանուած ոսկին ու արծաթը կը կեդրոնանար, ապա Սպանիա տեղափոխուելու համար Հաւանայի ճամբով: Ղուկաս ինարբերդցիի թարգմանութիւնը հետեւեալ նկարագրութիւնը կու տայ.-

«Եւ Հաստատ երկիրն պարունակէ զքաղաքն Փանամամ, ծովն Տէլզուր կամ ինքնազականին առակցեալք եւ [Մ]օմոէտիփոս [Nombre de Dios] հիւսիսային ծովուն առակցեալ: Որ ինչ ի Փէւվիայէ [Peru], Բիլէ [Chile] եւ ընդհանուր այն արեւմտական յամերիգայի ափոյն ի Սպանիա գնան: Այն ամենայն ի Փանամայիտէ քաղաքն ժողովի եւ ճանապարհաւ մղի առ Նօմոէքէփիօ [Nombre de Dios], եւ անտի ընկալեալ նաւուցն՝ տարեալ լինի ի Հաւանամ: Եւ անտի յետոյ զօրաժողովք լինին, որ միանգամ ի տարւոջն նաւն ելանէ ի Սպաննիա գնայ»<sup>62</sup>:

Ինքնազական ինքնութ բացած էր Լիմա՝ Calle de los Mercaderesի վրայ (Առեւտրականներու փողոցը): 1700ին ստորագրած փաստաթուղթէ մը յայտնի է, որ ան ամուսնացած էր Մարիա Ռետրուէիսօ Սարալիայի հետ: Իրենց աղջիկին անունը՝ Իսիտորա Անա տէ լա Ռոսա ինքնազական տէ Օլիվարէս, կ'երեւի ինքնազական զբաղման վերջին փաստաթուղթին մէջ (1730)<sup>63</sup>:

61 ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ Հ., «Ղուկաս ինարբերդցի եւ «Սահմանագրութիւն նոր Ամերիգայի» աշխատութիւնը», Բանբեր Երեւանի համալսարանի, 3, 1994, էջ 134:  
62 Անդ, էջ 138:  
63 Տէս BINAYAN CARMONA, Entre el pasado, p. 61: Նախապէս, Պինայեան ինքնազական կիւնը նկատած էր Ռիոս անունով սպանուհի մը, որմէ ունեցած կ'ըլլար Հուամանկայի մէջ 1712ին յիշատակուած Ֆրանսիսքա ինքնազական ի Ռիոսը (Binaayan Narciso, La colectividad armenia en la Argentina, Buenos Aires, 1974, p. 16):

Խաբոմէի Մեքսիքո եւ Կեդրոնական Ամերիկա կարճատեւ ներկայութենէն ետք, ԺԹ. դարու վերջերը եւ Ի. դարու սկիզբը քանի մը հատուկէնտ անուններ կ'արձանագրուին:

Մեքսիքոյի հետ առընչութիւն ունեցած առաջին հայերը եղած են ամերիկահայեր: Անոնց շարքին, պէտք է յիշել պետական գործիչ, իրաւաբան եւ հոգեւոր թոմար Գորվինը (1794-1865): 1634ին Անգլիայէն Մասաչուսէց հաստատուած իր նախահայրը՝ ագարակատէր Մաթիաս Գորվինը, ըստ ընտանեկան ականդութեան, Հունգարիայէն էր եւ իբրեւ թէ կապուած էր հունգարացի իշխան Մաթիաս Գորվինի հետ (1458-1490)<sup>64</sup>: Սակայն, Գորվինի ժամանակակից Մէմուէլ Գոքսը՝ Օհայոյի երեսփոխան եւ Թուրքիոյ մօտ դեսպան 1885-1887ին, նշած է Գորվինի հունգարահայ ծագումը, որուն ընտանեկան անունը, ըստ երեւոյթին, Գէօպէր, Գովրիկեան կամ Ղասապեան էր<sup>65</sup>:

Թոմար Գորվինը 1816ին վկայեալ փաստաբան էր Օհայոյի մէջ, 1818-1828ին՝ դատախազ, 1828-1830ին՝ նահանգային երեսփոխան, 1831-1840ին՝ դաշնակցային երեսփոխան: Աւելի ուշ, եղաւ դաշնակցային ծերակուտական (1845-1850), Ելեւմտից նախարար (1850-1853) եւ կրկին դաշնակցային երեսփոխան (1859-1861): Ան նախագահեց Գոնկրէսի այն յանձնախումբին, որ ամերիկեան քաղաքացիական պատերազմի նախօրեակին փորձեց Հիւսիսի եւ Հարաւի հաշտութիւն մը: 1861-64ին ան ԱՄՆի դեսպան էր Մեքսիքոյի մօտ, ուր կան-

64 CORWIN EDWARD T., *The Corwin Genealogy in the United States*, New York, 1872, p. VI-VII, XIV: Այս ականդութեան հիմքը Թ. Գորվինի 1859ի նամակ մըն է, ուր ան կարգ մը նիւթեր ստացած ըլլալը, որոնք իրեն համոզիչ թուած են: Բայց, ինչպէս ըսուած է, էտուրքտ Գորվինը «չի յաջողիր կապ մը հաստատել» (Joshua Morrow (ed.), *Life and Speeches of Thomas Corwin. Orator, Lawyer and Statesman*, Cincinnati, 1896, p. 1-2): Տեղ մը ան կ'ըսէ, թէ Մ. Գորվին հաւանաբար ծնած էր Անգլիա (1590/1600-1658), եւ ապա, թէ Հունգարիայէն Անգլիա կրնար մեկնած ըլլալ ԺՁ. դարուն՝ թերեւս Գերմանիոյ ճամբով (Corwin, *The Corwin Genealogy*, p. 160, 242): Հանրագիտարանները Մաթիաս Գորվինը անգլիացի կը համարեն (տե՛ս Allen Johnson and Dumas Malone (eds.), *Dictionary of American Biography*, vol. II, New York, 1969, p. 457):

65 COX SAMUEL, *Diversions of a Diplomat in Turkey*, New York, 1887, p. 181. Tashjian, *The Armenians*, p. 12: Տե՛ս նաեւ ՄՈՒՇԵՂ ԵՊԻՍԿՈՊՈՍ, *Ամերիկահայ տարեցոյց*, Ա. տարի, Պոստըն, 1912, էջ 26. ԲԱԽՉԻՆԵԱՆ ԱՐՄՈՒԻ, *Մագումով հայ եմ*, Երեւան, 1993, էջ 312:

խեց այդ երկրի զորակցութիւնը Հարաւին<sup>66</sup>:

1896ին Մեքսիքո Հաստատուեցաւ առաջին հայը՝ Վիքթոր Պապայեանը, որ զբաղեցաւ ալքոլի գործով եւ մահացաւ 1945ի շուրջ: Սուրիացիներու հետ յարաբերութիւն մշակած էր, այն աստիճան, որ իր զաւակը մինչեւ 1920 թուականը ինքզինքը սուրիացի կը նկատէր: Վ. Պապայեան լայնօրէն օժանդակեց 1920էն ետք հասած նորեկ հայերուն:

Կը յիշուի նաեւ 1909ին Պոլիսէն Մեքսիքո Հաստատուած Յակոբ Սապունճեանը<sup>67</sup>:

Սակայն, ըստ երեւոյթին 1870 ական թուականներուն արդէն Մեքսիքո ժամանած էր հալէպցի Եղիազար Գալուստեանը, որ կոչուած է էլիաս Գայէս (Eliás Calles) եւ ամուսնացած՝ մեքսիքացի կնոջ մը հետ: Իր զաւակը ապագայ նախագահ Փլութարքօ էլիաս Գայէսն (1877-1945) էր, որ հայրը կորսնցուցած է կանուխ տարիքին: Գայէս իր ծագումի մասին Ուաշինկթըն այցելութեան մը ընթացքին յայտարարած է, ըստ ամերիկեան թերթերու<sup>68</sup>: Ան մասնակցած է 1910-1917 քաղաքացիական պատերազմին: 1917-1924ին նախագահներ Գառանսա (1917-1920), տէ լա Հուէրթա (1920) եւ Օպրեկոնի նախարար եղած է: 1924-28ին նախագահ ըլլալէ ետք, Գայէս երկրի ուժեղ մարդը մնացած է 1928-1934ին եւ ապա աքսորուած՝ նախագահ Լասարօ Գարտենսասի կողմէ:

Յամենայնդէպս, Գայէսի հայկական ծագումը բոլորովին անկարելի չէ. կ'արժէ յիշել 1849ին Մեքսիքո հասած իրլանտացի Փաթրիք Մըլլինզի (Patrick Mullins) պարագան, որուն անունը դարձած էր Փաթրիսիօ Միլնօ (Patricio Milno): Ան տնտեսական կայսրութիւն մը

66 Տե՛ս “Corwin, Thomas”, *The Encyclopedia Americana*, vol. 8, Danbury, 1999, p. 31. Գորովին մեքսիքական գործունէութեան մասին, տե՛ս MARCELA TERRAZAS BASANTE, *Los intereses norteamericanos en el norte de México. La gestion diplomática de Thomas Corwin 1861-1864*, Mexico D.F., 1990, p. 43-109:

67 ԲԱՐՍԵՂԵԱՆ ՌՈՒԲԷՆ, «Պատմութիւն հայ գաղութներու», Հասկ, Սեպտեմբեր 1961, էջ 336: Ըստ այլ աղբիւրի մը, Վ. Պապայեան «1909ի շուրջ» ժամանած էր (“Aires armenios desde Mexico”, *Armenia*, 3 de noviembre de 1993, p. 6):

68 Տե՛ս ՄԻՆԱՍ ՎԵՐԱԾԻՆ, «Հայկական ծագումով մեքսիքացիներ. զօր. Գայէս, զօր. Մորոնէս եւ ուրիշներ», Հայրենիք, 4 Ապրիլ 1929, էջ 1: Գայէս Նիւ Եորք այցելեց 1924ին. «Նիւ Եորք Թայմզ»ի մէջ երեւցած հարցազրոյց մը ոչինչ կ'ըսէ իր ծագումին մասին (“Calles Says Not to Visit Britain”, *The New York Times*, August 8, 1924, p. 6):

կառուցած էր Նուէվօ Լէոն նահանգին մէջ<sup>69</sup>:

1885-1910ին, հայ գաղթականներու դէպի Ամերիկա մեկնումի գլխաւոր նաւահանգիստը Մարսէյլն էր: Հոն ծաղկեցաւ միջնորդներու՝ «ամսար»ներու դասակարգ մը, որ մեկնող խեղճ ու անտեղեակ գաղթականը անխիղճ շահատակութեան ենթարկած է՝ տարբեր ձեւերով: Անոնց շարքին, 1901ին կ'արձանագրէր ԱՄՆի Գաղթի Յանձնաժողովը, ոմանք «որոնք անկասկած պիտի ընդունուէին Միացեալ Նահանգներու նաւահանգիստներէն, Մարսէյլի եւ արեւելեան Միջերկրականի նաւահանգիստներու մէջ տգէտ գաղթականներ շահագործող խաբէբաններու կողմէ Մեքսիքոյի (սովորաբար Վերաքրուզ) ճանապարհով կ'ուղարկուին»<sup>70</sup>: Բացառուած չէ, որ այս գաղթականներէն մէկը կամ միւսը, թերեւս, հաստատուած ըլլայ Մեքսիքօ:

1911ին պայթեցաւ Մեքսիքական յեղափոխութիւնը, որ վերջ դրաւ Փորֆիրիօ Տիասի 35 տարուան մենատիրութեան եւ երկիրը քաղաքացիական աւերիչ պատերազմի մը մէջ նետեց: Այդ պատերազմի ընթացքին, որուն շարժառիթներէն մէկը ընկերային անարդարութիւնն էր, աչքառու մասնակցութիւն ունեցան երկու ժողովրդային ղեկավարներ՝ էմիլիանօ Սափաթա եւ Փանչօ Վիլլա: Վերջինը վտանգ կը ներկայացնէր ո՛չ միայն մեքսիքացի մրցակից գորավարներուն (նախ Հուերթա, ապա՝ Գառանաս), այլ նաեւ Միացեալ Նահանգներուն, որ 1916ին զօրավար Փերչինկի հրամանատարութեամբ՝ արշաւախումբ մը ղրկեցին Մեքսիքօ՝ Վիլլան ձերբակալելու համար, ապարդիւն կերպով: Այդ արշաւախումբին մաս կազմեցին երկու ամերիկահայ զինուորականներ՝ Հայկ Շեքէրճեան (1886-1970 ական թուականներ), որ ստացաւ հարիւրապետի աստիճանը, եւ Սարգիս Զարդարեան (Խարբերդ, 1898-Արլինկթըն, 1967), որուն առաջին ռազմական առաքելութիւնն էր: Յետագային, Շեքէրճեան պիտի հասնէր դեր-զօրավարի, իսկ Զարդարեան՝ գնդապետի աստիճանին<sup>71</sup>:

Պապայեանի եւ Սապունճեանի մեկուսի ժամանումէն ետք, համայնքը սկսաւ կազմաւորուել 1920էն ետք, ԱՄՆ մտնել փորձողներ

69 MÖRNER MAGNUS, *Adventurers and Proletarians. The Story of Migrants in Latin America*, Pittsburgh-Paris, 1985, p. 79.

70 MIRAK, *Tom Between Two Lands*, p. 64.

71 «Ձօր. Սարգիս Զարդարեանի մահը», *Զարթօնք*, 5 Յունուար 1968, էջ 3.  
DEROUNIAN AVEDIS, "The Professional Life", *Ararat*, Winter 1977, p. 102-103:

րէ, որոնք հիմնականին խարբերոցի էին: Այս շրջանի հիմնադիրներէն կը նկատուի կարնեցի Խորէն Օտապաշեանը<sup>72</sup>:

1922ին հրեաներով եւ հայերով Մեքսիքոյի մէջ գաղութներ հիմնելու ծրագիր մը եղաւ, որ սակայն թուղթի վրայ մնաց<sup>73</sup>:

Ժամանակի կարգով, նորակազմ համայնքի առաջին կազմակերպութիւնը Հ. Յ. Դաշնակցութեան կոմիտէն եղաւ, հիմնուած՝ 1921ին<sup>74</sup>:

1924ին, Մեքսիքո քաղաքի հայերու թիւը 725 կը նկատուէր, բարեկեցիկ վիճակով: «Նրանցից 70ը միայն նոր գաղթականներ են եւ խեղճ դրութեան մէջ են գտնուում»<sup>75</sup>:

1925ին 83 հայեր կ'ապրէին հիւսիսային Թիխուանա քաղաքը, որոնցմէ 15ը չափահաս երիտասարդներ էին, իսկ մնացեալները՝ ծերեր, կիներ եւ երիտասարդներ: Տարին երկու անգամ Լոս Անճելըսի հայոց հոգեւոր հովիւ Տ. Ատովմ քահանան կ'այցելէր քաղաքը: 1922-25ին, երիտասարդները ո'չ մէկ գործ գտած էին եւ Միացեալ Նահանգներ մտնելու կարելիութիւն չունէին: 1925ին կազմակերպուեցաւ Թիխուանահայ երիտասարդաց Միութիւնը, որ կոչ ուղղեց զիրք եւ թերթ ստանալու համար<sup>76</sup>:

1926ին, Մեքսիքոյի հայերու թիւը հասած էր շուրջ 1.000 հոգիի: Համայնքը ցրուած էր աւելի քան տասը քաղաքներու մէջ եւ սահմանազուխն ու երկրի ներսը տեղաւորուելու հակում ցոյց կու տար: Տնտեսական կացութիւնը ծանր էր, մանաւանդ՝ առեւտրով զբաղողներու համար:

Այս տարիներու ընտանեկան պատմութիւններէն մէկը բնորոշ է․-

«Երբ մեկնելու գաղափարը ծագեցաւ իր մէջ, մեծ հայրս Սուրիոյ նաւահանգիստի մը մէջ նաւ բարձրացաւ ու Ամերիկա եկաւ: Կարճ ժամանակ մը Գուպա մնալէ ետք, ապա Մեքսիքո

<sup>72</sup> ՀԱՃԵԱՆ ՄԿՐՏԻՉ, «Մեքսիքոյի հայերը», Արմենիա, 7 Յունիս 1960, էջ 2:

<sup>73</sup> MOISÉS GONZÁLEZ NAVARRO, *Los extranjeros en México y los mexicanos en el extranjero*, 1821-1970, vol. 3, México, 1994, p. 145.

<sup>74</sup> ՊՕՏՈՍԵԱՆ Լ., «Մեքսիքոյի հայագաղութը», *Հայրենիք*, 10 Մայիս 1927, էջ 1:

<sup>75</sup> «Հայ գաղթականները Մեքսիքոյում», *Խորհրդային Հայաստան*, 11 Մայիս 1924, էջ 2:

<sup>76</sup> «Հայ գաղթականութիւնը», *Հայաստանի կոչնակ*, 26 Սեպտեմբեր 1925, էջ 1137:

հասաւ: Ինչ-ինչ պատճառներով մայրաքաղաքը հաստատուեցաւ, ուր աշխատեցաւ որպէս թաքսիի վարորդ: Հոն ծանօթացաւ մեծ մօրս, որ Պոլիսէն կու գար, դերձակներու զաւակ եւ տարբեր դիրքով, քանի որ դէպի Մեքսիքօ անձնագիր ճարած էին: Ամուսնացան եւ երէկ զաւակ ունեցան, որոնցմէ մէկը հայրս է, որ Մեքսիքօ ծնաւ 1940ին»<sup>77</sup>:

Գլխաւոր կազմակերպութիւններէն էր Հայկական Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը (ՀՄԸՄ), որ մարմնակրթանքէն բացի կը զբաղէր մշակութային ընդհանուր խնդիրներով, հիմնած էր երեկոյեան դպրոց, ակումբ եւ հանդէսներ կը կազմակերպէր<sup>78</sup>: ՀՄԸՄ հիմնուեցաւ 19 Յուլիս 1926ին ու գործեց մինչեւ 1933-34, երբ երկրի քաղաքական վիճակը պատճառ դարձաւ, որ այլ կազմակերպութիւններու շարքին դադրէր գործելէ մինչեւ վերականգնումը՝ 1951ին: ՀՄԸՄ ունէր 25 մարզիկ անդամ եւ արիներու խմբակ մը, բաւական զօրաւոր ֆուտպոլի խումբ մը եւ սենեակ-հաւաքավայր մը<sup>79</sup>:

Ուրֆացի Յակոբ Կարոյեանը 1920 ականներուն եօթը տարի շարունակ աշխատեցաւ զտուած եւ մանրէագրածուած բամպակի արտադրութիւն սկսելու համար, եւ վերջապէս Առողջապահական նախարարութեան արտօնութիւնը ստացաւ գործարան բանալու: Նախազահը անձամբ (յայտնի չէ, թէ ո՞վ) այցելեց գործարանը եւ խրատուեց զինքը<sup>80</sup>:

1927ին, Կենդանիներու Պաշտպան Ընկերութեան նախազահն էր տոթք. Ա. Իշխանեանը<sup>81</sup>:

Յուլիս 1927ին, մեքսիքական կառավարութեան հրովարտակ մը կը սահմանափակէր կարգ մը ժողովուրդներու մուտքը (սեւամորթներ, հնդիկներ, սուրիացիներ, լիբանանցիներ, հայեր, պաղեստինցի-

77 HASSASSIAN CARLOS, "Reportaje a Carlos Antaramian. Nuestras comunidades, objeto de estudios antropológicos", Armenia, 27 de septiembre de 2000, p. 5.

78 ՍԷՂ ՍԻՄԷԼ, «Հայ կեանքը», էջ 142-143:

79 ԲԱՆՏԻԿԵԱՆ ՆԵՐՍԷՍ ԱՐՂ., Յուշամատեան Հ.Մ.Ը.Մ-ի 1918-1958, Պէյրուժ, 1958, էջ 122: Ըստ երեւոյթին, 1926-27ին կազմալուծումի եւ վերականգնումի շրջան մը ապրած է (հմտ. ՊՕՏՈՍԵԱՆ, «Մեքսիքոյի», էջ 1):

80 «Հայ կեանք. Հայու մը յաջողութիւնը Մեքսիկայի մէջ», Պայքար, 21 Օգոստոս 1931, էջ 1:

81 ՊՕՏՈՍԵԱՆ, «Մեքսիքոյի», էջ 1:

ներ, արաբներ եւ չինացիներ), զայն վերապահելով առնուազն 10.000 մեքսիքական փեսոյի դրամագլուխ ունեցողներուն: Այս որոշումին հիմնաւորումը ցեղապաշտական էր. «Կանխել ցեղերու խառնուրդը, որ, գիտականօրէն փաստուած է, շառաւիղներուն մէջ այլասերում կը պատճառեն»: Օրէնքը վերահաստատուեցաւ Նոյեմբեր 1929ին, երբ ուղղակի արգիւրուեցաւ օտար աշխատաւորներու մուտքը<sup>82</sup>:

Ինչպէս վերը ըսինք, 1929ին, ամերիկահայ հրապարակագիր Մինաս Վերածինը՝ ամերիկեան թերթերը վկայակոչելով, կը պնդէր, որ Մեքսիքոյի նախկին նախագահ եւ օրուան ուժեղ մարդ էլիաս Գայէս հայկական ծագում ունէր: Ան նաեւ յիշած է ուրիշ հայագրի մեքսիքացի դէմքեր՝ Գայէսի կողմնակից գնդապետ Արմենթան, հակառակորդ գնդապետ Գարլօ Մորոնէսը (ծնունդով Պոլսոյ չրջակայքէն), որ մասնակցեցաւ Վերաքրուզի յեղափոխութեան, ձերբակալուեցաւ եւ ի վերջոյ հաշտուեցաւ Գայէսի հետ<sup>83</sup>:

Վերածինը այսպէս եզրափակած է իր երկրորդ յօդուածը.-

«Այս կարգի անհատներ մասնաւոր արժէք չունին մեզի իբրեւ հայ կամ իբրեւ հայու զաւակ: Միայն թէ իրենց կողմէ այն պարբերական յիշատակումը թէ իրենց հայրերը հայ եղած են կամ իրենք հայ են, մեր շահագրգռութիւնը կ'արթնցնեն եւ երբեմն ալ կը զգացնեն թէ, ինչպէս անցեալին, նոյնպէս եւ այժմ հայկական արիւնը ի'նչ կարելիութիւններ կրնայ պարգեւել»<sup>84</sup>:

1930ին, Յունաստանէն Մեքսիքօ գաղթեց այնթապցի Քերովբէ Առաքելեանը, որ 1931-38ին զբաղեցաւ կահոյքագործութեամբ եւ 1939էն՝ խաղալիքներու արտադրութեամբ, ստեղծելով մեծ գործարան մը: Ան համարուած է «Մեքսիկոյի խաղալիքներու արքան», իսկ իր եղբայրները՝ Գասպարը եւ Յարութիւնը, կօշիկի արհեստանոցներ ունեցած են<sup>85</sup>: Իր գործարանը կը կոչուէր “Ara”, եւ կ'ենթադրենք, որ 1946ին գոյութիւն ունեցող Ֆոլթպոլի «Արա» խումբը անոր հովանաւորութեան տակ կը խաղար՝ շատ յաջող կերպով:

82 NAVARRO GONZÁLEZ, *Los extranjeros en México*, p. 35-36.

83 Մ. ՎԵՐԱԾԻՆ, «Մեքսիկայի նախկին նախագահ գոր. Գայնէս՝ հայ», *Հայրենիք*, 3 Ապրիլ Նոյն, «Հայկական ծագումով մեքսիկացիներ. գոր. Գայնէս, գոր. Մորոնէս եւ ուրիշներ», *Հայրենիք*, 4 Ապրիլ 1929, էջ 1:

84 Անդ:

85 ՄԿՐՏՁԵԱՆ ԼԵՒՈՆ, Մեքսիկական էպիգրներ կամ վերելք խորհրդամշող ուսնահետներ, *Երեսն*, 1988, էջ 11:

Յատկանշական է, որ խումբը մեքսիքացիներ կ'ընդգրկէր, պայմանաւ որ «եան»ը աւելցնէին իրենց մականունին<sup>86</sup>:

Տարիներ անց Գասպար եւ Յարութիւն Առաքելեանին հանդիպած է հայաստանցի գրականագէտ Լեւոն Մկրտչեանը, որ գրանցած է հետեւեալը. «Մեխիկոյի համալսարանում հիմա երկու տեղացի հայ պրոֆեսորներ են դասախօսում, յայտնի մարդիկ... Մենք հիմա աւելի շատ մեքսիկացի ենք, քան հայ»<sup>87</sup>:

1932ին հիմնուեցաւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) մասնաճիւղը՝ Վահէ Աբէլեանի ատենապետութեամբ, եւ կը գործէր Կարմիր Սաչի Կանանց Միութիւնը<sup>88</sup>: 1946ին գոյութիւն ունէր Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) մասնաճիւղ մը<sup>89</sup>:

1932ին, Ամերիկայի Առաջնորդարանը՝ Ամերիկայի հայերու թուաքանակի վերաբերող իր զեկուցումին մէջ, որ յղուած էր Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին, Մեքսիքօ քաղաքի հայութեան թիւը նշած էր 430<sup>90</sup>:

1946ին հիմնուեցաւ Այնթապի Հայրենակցական Միութեան մասնաճիւղ մը<sup>91</sup>: Այդ թուականին գոյութիւն ունէր Եկեղեցասէր Կանանց Միութիւնը, որուն անդամները ամէն շաբաթ կը հաւաքուէին՝ աղօթելու, շարականներ երգելու եւ դրամ հաւաքելու համար: Համայնքի անդամները հիմնականին արհեստաւոր ու վաճառական էին:

1947ի տուեալներով Մեքսիքոյի հայերու թիւը 300 էր, վերջին երեք չորս տարիներուն ընթացքին 10 ընտանիք (37 հոգի) Միացեալ Նահանգներ մեկնած ըլլալով: Մեծամասնութիւնը (259 հոգի) կ'ապրէր մայրաքաղաք Մեքսիքոյի մէջ, մնացեալը՝ Թիխուանա (5-6 ընտանիք), Փուէպլա (3)<sup>92</sup>, Խուարէս (2), Փաչուքա (1), Լարետո (1):

86 «Մեխիկոյի հայութիւնը», Հայրենիք տարեգիրք, Պոստըն, 1946, էջ 231-232:

87 ՄԿՐՏՁԵԱՆ, Մեխիկական էմիգրներ, էջ 11:

88 Ոսկեմատեան Հայկ. Բարեգ. Ընդհ. Միութեան, 1906-1931, Փարիզ, 1935, էջ 422. տե՛ս Այսօր-Ապագայ, 28 Ապրիլ 1957:

89 ԻՆՃԷՆԱՆ ՏԻՐԱՆ, «Տօնակատարութիւն», Հայրենիք, 4 Յուլիս 1946, էջ 3:

90 ՀՀ ՊՊԿԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3468, էջ 11-12: Նոյն գործի էջ 4ին մէջ, Մեքսիքոյի հայերու թիւը նշուած էր 2570, ինչ որ ակներեւ սխալ մըն է:

91 ԻՆՃԷՆԱՆ, «Տօնակատարութիւն», էջ 3:

92 Ծարտարագէտ Յովհաննէս Նշանեան Փուէպլայի կոյուղիները շինած է («Մեքսիքոյի», էջ 230):

Շուրջ 30 առ հարիւրը (105 հոգի) խարբերոցի, կարնեցի եւ այն-  
թապցի էին<sup>93</sup>:

Նոյն տարին, Մեքսիքոյի պատուիրակ մը մասնակցեցաւ Նիւ  
Եորքի Հայկական Համաշխարհային Համաժողովին<sup>94</sup>:

Թիխուանայի հայերուն շարքին, Սիրաք Պալոյեան «Տոմին»  
սիկաուի գործարանին (120 հոգի) եւ Լոս Անճելլսի մէջ գորգի գոր-  
ծարանի մը (100) տէրն էր: Գիսակ Աւագեան «Սեզար» պանդոկին  
սեփականատէրն էր եւ կոչուած՝ «հայկական կոնսուլ»<sup>95</sup>: 1924ին հաս-  
տատուած Հայկազ Թոմպուլեան 1945-55ին եղած է ՀԲԸՄի մասնա-  
ճիւղի ատենապետ Սան Տիէկօ (ԱՄՆ), իսկ կօշիկի երկու խանութ-  
ներու տէր Սարգիս Փալոյեանը ՀՄԸՄի ներկայացուցիչն էր Թի-  
խուանայի մէջ<sup>96</sup>:

Որոշ տուեալներու համաձայն, Մեքսիքոյի Զիհուահուա նա-  
հանգին մէջ հայկական գիւղ մը եղած է, որու բնակիչները ապրած  
են հնդիկներու եաքի ցեղին հետ, անոր վրայ մեծ ազդեցութիւն գոր-  
ծելով: Սակայն, այս տեղեկութիւնը ստուգումի կը կարօտի<sup>97</sup>:

1953ի սկիզբները, Մեքսիքոյի մէջ գոյութիւն ունէր 15 աշա-  
կերտով հայկական դպրոց մը<sup>98</sup>: 1964 Մայիսին հիմնուեցաւ հայկա-  
կան վարժարան մը Մեքսիքոյի մէջ (Colegio Armenio de México),  
Մանուէլ Մադաքեանի նուիրատուութեամբ: Ուսուցչուհին Մարի  
Մայրամ Ագարեանն էր<sup>99</sup>: Երկու փորձերն ալ, ի հարկէ, կարճատեւ  
եղան: Համայնքի վաստակաւոր ուսուցիչներէն մէկը՝ Լեւոն Պօտո-  
սեանը, իր կեանքի վերջալոյսին կը գրէր. «Հոս բնակութեանս 50  
տարիներու ընթացքին, պարբերաբար հինգ անգամներ զանազան

93 «Մեքսիկոյի հայ գաղութը», Հայրենիք տարեգիրք, Պոստըն, 1947, էջ 248-250,  
ուր կայ ընտանիքներու գրեթէ լման անուանացանկը՝ ծագումի վայրով, անդամ-  
ներու թիւով եւ զբաղումով:

94 «Կը մերկայանամք մէկ ճակատով», էջ 1:

95 Բարսեղեան պանդոկը կը յիշէ Մեքսիքօ քաղաքի մէջ (ԲԱՐՍԵՂԵԱՆ, «Պատ-  
մութիւն», էջ 336):

96 ՓԱԼՕԵԱՆ ՍԱՐԳԻՍ, «Հայերը Թիխուանայի մէջ», Արմենիա, 16. Օգոստոս  
1955, էջ 3:

97 «Մեքսիկոյի», էջ 232: Բնագրին մէջ գրուած է «Զիվան», որ գրաշարական  
սխալ մըն է:

98 ԲԱՐՍԵՂԵԱՆ, «Պատմութիւն», էջ 336:

99 «Մեքսիկոյի հայկական վարժարանը», Արմենիա, 24 Փետրուար 1965, էջ 3 (հրա-  
տարակուած է շէնքին լուսանկարը):

փորձեր ըրեր եւ ջանացեր եմ Լուսաւորչի կանթեղը արծարծ պահել հոս հասակ նետող սերունդներուն: Հազիւ տարրական ծանօթութենէ վերջ, վերջ գտեր են իմ ջանքերս: Անոնք որոնք այդ տարրական ծանօթութիւնը ունեցան, այլեւս ոչ մէկ հետաքրքրութիւն ցոյց կու տան: Իսկ մատաղատի այն սերունդը, որոնք հոս ծնածներու զաւակներն են, վերջին փորձս ձախողեցան»<sup>100</sup>:

1957ին, Մեքսիքոյի հայերու թիւը 200 կը գնահատուէր (40-45 ընտանիք), իսկ 1960ին, մայրաքաղաքի հայերու թիւը՝ 250. Կըսուէր, թէ շուրջ 1000 հոգի կը պատրաստուէր ԱՄՆ անցնելու: Երեսնեակ մը ընտանիք, գլխաւորութեամբ՝ Քերոք Առաքելեանի, կը յարէին դաշնակցական, իսկ տասնեակ մը ուրիշներ՝ ոչ-դաշնակցական ուղղութեան (Կարապետ Հեքիմեանի գլխաւորութեամբ)<sup>101</sup>: 1975-76ին, Մեքսիքո քաղաքը 35-40 հայ ընտանիք կը հաշուէր<sup>102</sup>:

Մեքսիքոն Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը ճանչցաւ եւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատեց Յունուար 14, 1992ին<sup>103</sup>:

Վերջին տարիներուն, Հայաստանէն արտագաղթող ընտանիքներ հաստատուած են: Ըստ մօտաւոր գնահատումի մը, հայերու ներկայ թիւը 1.100 է<sup>104</sup>, որոնցմէ 500ը՝ Մեքսիքո քաղաքին մէջ<sup>105</sup>: Ստուգելի կը մնայ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկութիւնը այն մասին, թէ 2000 թուականին Մեքսիքո-ԱՄՆ սահմանին վրայ 3.000-4.000 հայեր պատեհ առիթի մը կը սպասէին սահմանը անցնելու համար<sup>106</sup>:

Մշակոյթի բնագաւառին մէջ, կարգ մը դէմքեր նշանակալից եղած են: Կովկասահայ պարուհի Արմէն Օհանեանը, բուն անունով՝ Սոֆիա Փիրբուղաղեան (Շամախի, 1887- Մեքսիքո, 1976), Եւրոպա, Պոլիս եւ Միացեալ Նահանգներ հիւրախաղեր տուած էր, մեծ հռ-

<sup>100</sup> ՀՀ ՆՊՊԿԱ, Փոնոս 875, ցուցակ 6, գործ 540:

<sup>101</sup> ՀԱՃԵԱՆ ՄԿՐՏԻՉ, «Մեխիքոյի հայերը», Արմենիա, 7 Յունիս 1960, էջ 2, Հմմտ. ԲԱՐՍԵՂԵԱՆ, «Պատմութիւն», էջ 336:

<sup>102</sup> *Memorias del doctor Pascual Tekeyan*, Buenos Aires, 1993, p. 457.

<sup>103</sup> ՀՀ ՆՊՊԿԱ, Փոնոս 326, ցուցակ 4, գործ 199:

<sup>104</sup> HASSASSIAN CARLOS, "Reportaje a Carlos Antaramian", p. 5.

<sup>105</sup> Տէ'ս "El canciller Oskanian", էջ 1:

<sup>106</sup> Մէջբերումը Տէ'ս ԹՈՒՌՈՅԵԱՆ ԱՐՓԻ, «Ոչիմչ, ոչ ոչ...», Յատալ, 8 Մարտ 2000, էջ 2:

չակ վայելելով (զինքը կոչած են «երկրորդ Այգլիտորա Տուևքընը»): Ա. Աշխարհամարտէն առաջ ուսանած էր Սորպոնին մէջ: Հեղինակած է Ֆրանսերէն երեք ինքնակենսագրական հատորներ՝ «Շամախեցի պարուհին» (1918, թարգմանուած՝ սպաներէնի, գերմաներէնի եւ շուէտերէնի), «Քաղաքակրթութեան ճիրաններուն մէջ» (1921) եւ «Օձահմայ կախարդուհին ծիծաղը»:

1927ին, Ա. Օհանեան մեքսիքացի դիւանագէտ Մասետոնիօ Կարզային հետ ամուսնացած է եւ Մեքսիքօ հաստատուած: Յաջորդ տարին այցելած է Խորհրդային Միութիւնը (Ռուսաստան եւ Հայաստան), որուն արդիւնքը եղած է «Աշխարհի վեցերորդ մասին մէջ» (1928) Ֆրանսերէն ուղեգրութիւնը: Մեքսիքոյի մէջ ան համայնավար կուսակցութեան անդամ դարձած է: 1936ին, պարի դպրոց մը բացած է:

Իր նոր երկրին մէջ, ան շարունակած է իր գրական գործերը եւ անոնց կցած՝ մանկավարժական աշխատանքը: 1946ին հրատարակած է «Երջանիկ Հայաստան» քերթողազիրքը<sup>107</sup>: 1952-1955ին, Ա. Օհանեան Մեքսիքոյի ազգային համալսարանի փիլիսոփայութեան ուսանող եղած է: Ան նոյն համալսարանին մէջ ուրա գրականութիւն դասաւանդած է: Ռուսերէնէ սպաներէնի թարգմանած է դասական գրողներու գործեր, գրած՝ Լատին Ամերիկայի պարարուեստին վերաբերող աշխատութիւններ, Փուչկինի մասին մենագրութիւն մը, եւ «Թոլսթոյը եւ ուրա գիւղացիութեան պայքարը», «Կորքին եւ իր ժամանակը» սպաներէն երկերը<sup>108</sup>:

Աստղագէտ Մարի Փարիս Փիշմիշ տէ Ռեսիյասը (1911-1999) պոլսահայ հանրային գործիչ Սուքիաս Փիշմիշեանի դուստրն էր եւ ազգական՝ Փիշմիշ ամիրայի: 1933ին աւարտած է Իսթամպուլի համալսարանը, դառնալով աստղագիտական բաժնի առաջին շրջանաւարտուհին: 1938-42ին աշխատած է Հարվարտի, իսկ 1942էն՝ Թենոչթիթլանի (Մեքսիքօ) աստղագիտարաններուն մէջ: Ան Մեքսիքոյի համալսարանի աստղագիտական ճիւղի եւ աստղագիտարանի հիմնադիրը եղած է: Երկար տարիներ դասախօսած է Մեքսիքոյի

<sup>107</sup> Պինայեան կու տայ 1965 թուականը (BINAYAN CARMONA, Entre el pasado, p. 110): 1930 ական թուականներուն, Արմէն Օհանեան հրատարակած է «Իդօ դարիբի» հայերէն բանաստեղծութիւնը, զոր աւելի բարձր դասած է իր Ֆրանսերէն կամ սպաներէն արտադրութեանէն:

<sup>108</sup> ԲԱԽՁԻՆԵԱՆ ԱՐՄՈՒԻ, Ծագումով հայ եմ, Երեւան, 1993, էջ 315-316. BINAYAN CARMONA, Entre el pasado, p. 109-110:

Աստղագիտութեան Հիմնարկին մէջ, արժանանալով Մեքսիքոյի Համալսարանի պատուաւոր տղթորի կոչումին: Մեքսիքոյի աստղագիտական խորհուրդի անդամ եղած է: Մարի Փիշմիշ գրած է Հարիւրէ աւելի ուսումնասիրութիւններ եւ անդամակցած՝ աստղագիտական միջազգային միութիւններու: Երկու անգամ Հայաստան այցելած է՝ 1966ին եւ 1980<sup>109</sup>:

Գրագէտ եւ հոգեբոյժ Էմմա Դոլուխանովի ծննդավայրին մասին գոյութիւն ունին երկու տարբեր տեղեկութիւններ: Մինչ 1969ին «Սովետական Գրականութիւն» ամսագրին մէջ թարգմանուած իր մէկ պատմուածքին նախաբանը կը հաստատէր, որ ան ծնած էր Երեւան, 1920 աւան թուականներուն, եւ փոքր տարիքին մօրը հետ մեկնած՝ Մեքսիքօ, հօրը միանալու, նորագոյն կենսագրական բաւարան Մեքսիքոն կու տայ որպէս անոր ծննդավայրը: Ան ուսանած է Մեքսիքոյի գերմանական դպրոցը եւ տարբեր ուսումնարաններու մէջ: Տան մէջ հայերէն սորված է, դասեր առնելով Լեւոն Պօտոսեանէն: Ան գերազանց նիշերով աւարտած է Մեքսիքոյի Ազգային Համալսարանը (1945), մասնագիտանալով մտաւոր հիւանդութիւններու մէջ: Աշխատած է Բժշկական Համալսարանը որպէս մուտքի քննութիւններու բաժնի պետ: Մամուլին մէջ հրատարակած է բժշկագիտական յօդուածներ, բանաստեղծութիւններ եւ արձակ գործեր: Դոլուխանովը յաճախ այցելած է Մեքսիքոյի գիւղական շրջանները՝ եւ հիւսիսը, շփուելով գիւղացիներու հետ, որոնք իր ստեղծագործութեան ազդակ կը հանդիսանան: Իր հոգեվերլուծական պատմուածքները, որոնք մեծ մասամբ լոյս տեսած են կիրակնօրեայ մամուլին մէջ, քննադատներուն ուշադրութիւնը գրաւած են: Հրատարակած է «Անպատներու պատմուածքներ» (1959, պատմուածքներ), «Մնաք բարով, Յոր» (1961, վիպակ) եւ «Կրակէ փողոցը» (1966, վիպակ) հատորները: Ընտրուած է Մեքսիքոյի Գրողներու Միութեան անդամ եւ թարգմանուած՝ տարբեր լեզուներու: Հայերէնով լոյս տեսած է իր «Կաղամախու վրայից» պատմուածքը, իր նախկին ուսուցիչի՝ Լեւոն Պօտոսեանի թարգմանութեամբ<sup>110</sup>:

<sup>109</sup> ԲԱԽՁԻՆԵԱՆ, Ծագումով հայ եմ, էջ 301-302: Ամուսինը՝ Ֆելիքս տէ Ռեսիյասը, եղած է ուսուցիչ, եղբայրը՝ Արշաւիր Փիշմիշեանը, ճարտարագէտ, որդին՝ Սեւին Ռեսիյաս, ուսողագէտ եւ Մեքսիքոյի Ազգային Համալսարանի դասախօս, իսկ դուստրը՝ էլզա Կրուզ Ռեսիյասը, աստղագէտ:

<sup>110</sup> CORTÉS ELADIO (ed.), Dictionary of Mexican Literature, Westport, 1992, p. 203. ԲԱԽՁԻՆԵԱՆ, Ծագումով, էջ 103. ԴՈԼՈՒԽԱՆԵԱՆ ԷՄՄԱ, «Կաղամա-

Գրազէտ Մկրտիչ Հաճեանը (1915-1986) ծնած է Կէյվէ: Իր ուսումը ստացած է Պոլսոյ Կեդրոնական վարժարանին եւ Իսթամպուլի համալսարանին մէջ: 1934ին սկսած է հրատարակուիլ պոլսահայ մամուլին մէջ: 1945-1952ին ուսուցչական պաշտօններ վարած է Կեդրոնական եւ Էսայեան վարժարաններուն մէջ: Յետագային տեղափոխուած է Ֆրանսա, իսկ 1958ին հաստատուած է Մեքսիքօ, ուր քիմիագիտութեան դասախօս եղած է Ազգային Ինքնավար համալսարանին մէջ: 1949ին հրատարակած է «Աստղահարը» թատերախաղը, 1973ին՝ «Բոցերը», իսկ 1977ին՝ «Հողէն երկինքը» բանաստեղծական ժողովածուները<sup>111</sup>: Ջբաղած է նկարչութեամբ: 1971ին Մեքսիքոյի մէջ տուած է իր անդրանիկ ցուցահանդէսը<sup>112</sup>, իսկ 1976ին ցուցադրած է իր գործերը Երեւանի մէջ: Մանագիտութեամբ՝ քիմիագէտ, ան զբաղած է արհեստական մարմարի արտադրութեան արհեստագիտութեամբ եւ իր մեթոտը առաջարկած՝ Հայաստանի պաշտօնակիցներուն:

Մ. Հաճեանի վկայութեամբ, 1959ին Մեքսիքոյի «Էլ Նասիոնալ» պարբերականի կիրակնօրեայ յաւելումածին մէջ, որ նուիրուած էր իտալական քերթութեան, յօդուածագիր Մարսիօ Փինթոն, խօսելով իտալացի որոշ բանաստեղծներու մասին, նշած է, թէ «անոնք չունին Աւետիք Իսահակեանի թախծոտ ու մտերմիկ շունչը»: Հաճեանը հետաքրքրուած է, թէ մեքսիքացի յօդուածագիրը ուրկէ՞ ծանօթ էր Իսահակեանին: Ան պարզած է, որ երիտասարդ բանաստեղծ եւ փիլիսոփայութեան ուսանող Մարսիօ Փինթոն «Էլ Նասիոնալ»ի եւ այլ թերթերու մէջ կ'աշխատէր որպէս լրագրող եւ որ Իսահակեանի բանաստեղծութիւններուն ծանօթ էր սպաներէն թարգմանութեամբ<sup>113</sup>: Հաճեանը նշած է, որ Փինթոյի հետ ինքը սպաներէն թարգմանած է Պետրոս Դուրեանի «Տրտունջը», Միսաք Մեծարենցի «Գիշերն անոյշ է», Վահան Թեքէեանի «Երկու մահերը», Դանիէլ Վարուժանի «Ճանապարհ խաչին» եւ Վահան Տէրեանի «Անդարձ կորել

խու վրայից», Սովետական Գրականութիւն, 3, 1969, էջ 9-16 (թարգմ. Լեւոն Պօտոսեան):

<sup>111</sup> Մկրտիչ Հաճեանի մասին, տե՛ս ԹԷՕԼԷՕԼԵԱՆ ՄԻՆԱՍ, Դար մը գրականութիւն, Բ. հատոր, Բ. տպագրութիւն, Պոստրն, 1982, էջ 358-362:

<sup>112</sup> "Primera Exposición de Migirdic Hacyan", կտրօն մեքսիկական թերթէ մը (Յունիս 1, 1971) Հաճեանի նկարներու վերատպութիւններով (ՀՀ ՆՊՊԿԱ, Ֆոնոս 875, ցուցակ 4, գործ 361):

<sup>113</sup> Այս թուականին, սպաներէն հատորով տրամադրելի էին Avedis [sic] Isahaguian, Abu Lala Mahari, traducción al castellano de H. S. Agayan, Buenos Aires, 1928 եւ Josefina Lerena Acevedo de Blixen, Antología de poetas armenios, Montevideo, 1943.

են» քերթուածները<sup>114</sup>: 1959ին եւս, աւելի ուշ, Պուքրէշի «Նոր կեանք»ը յիշած է, որ «էլ Նասիրոնալ» թերթին մէջ տպուած է Վալենտուէլա Փինթոյի յօդուածը Հայ գրականութեան մասին: Խօսքը անշուշտ յիշեալ Մարսիօ Փինթոյի մասին է. յօդուածին մէջ յիշատակուած են Ոսկեդարու գրականութիւնը, Գրիգոր Նարեկացին, Նահապետ Բուչակը (համեմատուած՝ Օմար Խայեամի հետ), եւ մէջբերուած են հատուածներ Դուրեանէն («Լճակ», «Իմ մահը»), Թեքէեանէն, Մեծարենցէն, Թումանեանէն, Տէրեանէն եւ Չարենցէն<sup>115</sup>:

Նկարչութեան բնագաւառին մէջ, պէտք է յիշել նաեւ Մկրտիչ Հաճեանի կողակիցը Ատրինէ Սալըրին:

Կենսաբան Խոսէ Սարուխանի (Մեքսիքօ, 1940) Մեքսիքոյի ազգային համալսարանի աւարտական աշխատանքը մրցանակի արժանացած է Բուսաբանական Ընկերութեան կողմէ (1966): 1972ին Կալէսի համալսարանի (Մեծն Բրիտանիա) բնապահութեան տղթորան ստացած է: 1979-1987ին Մեքսիքոյի ազգային համալսարանի կենսաբանութեան հիմնարկի տնօրէն, 1987-1989ին՝ գիտական հետազօտութեան համակարգող, իսկ 1989-1996ին՝ համալսարանի տեսուչ եղած է: Մեքսիքոյի, Վենեզուէլայի, Գոսթա Ռիքայի, ԱՄՆի եւ Արժանթինի տարբեր համալսարաններու դասախօս եղած է: Ան հրատարակած է շուրջ 100 գիտական յօդուածներ, առանձին կամ համահեղինակութեամբ, եւ 7 հատորներ: 2000ին, նախագահ Վիսենթէ Ֆոքսի կողմէ գիտութեան գծով խորհրդական նշանակուած է:

Մարքսեան փիլիսոփայ Խորխէ (Գուրգէն) Մաքսապետեանը (Մեքսիքօ, 1932) կրթութեամբ ճարտարագէտ-ելեկտրաթեքնիկ է: Եղած է Մեքսիքոյի համայնավար կուսակցութեան անդամ, 1957էն՝ «Սոսիալիսմօ» պարբերականի խմբագրական խորհուրդի անդամ: 1970ին ստացած է փիլիսոփայական գիտութիւններու տղթորի աստիճանը: 1978ին մասնակցել է Միջազգային Փիլիսոփայական Գիտաժողովին, Գերմանիոյ մէջ: Սեպտեմբեր 1979ին այցելած է Հայաստան<sup>116</sup>:

Խորհրդային Հայաստանը մշակութային որոշ կապեր ունեցած է Մեքսիքոյի հետ<sup>117</sup>: Առաջին մեքսիքական պատուիրակութիւնը Ե-

<sup>114</sup> ՀԱՃԵԱՆ Մ., «Աւետիք Իսահակեան կը յիշատակուի Մեքսիկայի մէջ», Սուրիա, 26 Ապրիլ 1959, էջ 3:

<sup>115</sup> «Մեքսիքական պարբերաբերք մը հայ բանաստեղծներու մասին», Նոր կեանք, 2 Հոկտեմբեր 1959, էջ 3:

<sup>116</sup> ՀՀ ՆՊՊԿԱ, Ֆոնտ 766, ցուցակ 38, գործ 351:

<sup>117</sup> Հայկական շարժապատկերի առաջին նմուշներէն մէկը՝ Ամասի Մարտիրոսեանի

րեւան ժամանած է ստալինեան ժամանակներուն՝ Մայիս 11-17, 1952ին, գրազէտ եւ հանրային գործիչ Խոսէ Մանսիսիտորոյի գլխաւորութեամբ<sup>118</sup>: Այցելելով Մատենադարանը, անոնք գրած են հետեւեալը հիւրերու մատենանին մէջ. «Մեզ՝ մեքսիկացիներին համար, որոնք սիրում են իրենց ականդութիւններն ու մշակութային ժառանգութիւնը, այս հոյակապ Մատենադարանի օրինակը կը հանդիսանայ Մեքսիկայում կատարելիք մեր այն աշխատանքի չափանիշը, որ մենք ձեռնարկում ենք մեր հին մշակոյթի պահպանութեան համար»<sup>119</sup>: 1961ին Երեւանի մէջ համերգ տուած է մեքսիքական «Մարիաչի Ամերիքա» խումբը<sup>120</sup>: 1981ին Հայաստան այցելած է մեքսիքացի ընկերաբան Ֆեռնանտո Գարմոնա տէ լա Փենիան<sup>121</sup>: 1984ին Երեւանի մէջ մեքսիքացի անուանի պարուհի Փիլար Ռիոխան հանդէս եկած է Ֆլամենքօ պարերով<sup>122</sup>: Հայ եւ մեքսիքացի աստղագէտները համագործակցած են: Աստղաբնագէտ Շահէն Հաճեանը (Մ. Հաճեանի որդին, ծնած՝ Պոլիս) աւարտած է Մեքսիքոյի համալսարանը եւ Պոլսթընի համալսարանին մէջ (Մեծն Բրիտանիա) բնագիտութեան տրեքտրան անցուցած է: Պաշտօնավարած է Մեքսիքոյի Համալսարանի Աստղաբնագիտութեան Հիմնարկին մէջ որպէս հետազոտող եւ դասախօս: 1975ին եւ 1982ին կնոջ՝ աստղագէտ Տեպորա Տուլսին-Հաճեանի հետ այցելած է Հայաստան, երկրորդ անգամ որպէս Բիւրականի աստղադիտարանի հիւր<sup>123</sup>:

Մայիս-Յուլիս 1980ին Բիւրականի աստղադիտարանի հրակերով Հայաստան գիտական գործուղումով այցելած են Փարիս Փիշմիշը եւ մեքսիքացի աստղագէտ Կիյերմօ Հարոն: Իրենց հերթին Մեքսիքօ հիւրընկալուած են հայրենի աստղագէտներ Գրիգոր Գուրզադեանը եւ էլմա Պարսամեանը:

Ուսողագէտ Սերգէյ Մերգելեանը 1978ին մէկ ամիսով եղած

«Մեքսիքական դիպլոմատներ» շարժանկարը (1931), որպէս հերոսներ ունէր սփրիչներ Խաչանն ու Արամը, որոնք ստիպուած էին որոշ ժամանակ մեքսիքացի դիւանագէտներու ծպտումով ապրիլ:

118 “Prebyvanie v Armenii delegatsii deyateley kul'tury Meksiki” (Մեքսիքոյի մշակութային գործիչներու ժամանումը Հայաստան), *Kommunist*, 18 Մայիս 1952, էջ 3:

119 ԱՐԳԱՐԵԱՆ ԳԵՈՐԳ, Մատենադարան, Երեւան, 1962, էջ 84:

120 [Մշակութային կապեր], *Սովետական Հայաստան*, 8, 1961, էջ 12:

121 ՀՀ ՆՊՊԿԱ, Փոնդ 766, ցուցակ 38, գործ 587:

122 ՍՍՀՄԿԵԱՆ ՆԵՂԼԻ, «Ինչի՞ց է սկսում տաղանդը», *Սովետական Արուեստ*, 1, 1985, էջ 60:

123 ՀՀ ՆՊՊԿԱ, Փոնդ 766, ցուցակ 38, գործ 702:

է Մեքսիքո, ուր հիւրընկալուած է Թոունիկ Սանդրագործեանի բնակարանը: Վերջինիս դուստրը՝ Յասմիկը, Երեւանի մէջ դաշնակի ուսանող եղած է «Կոմիտաս»ի անուան երաժշտանոցին մէջ<sup>124</sup>:

Տարբեր ժամանակներ Մեքսիքո այցելած են հայրենի նկարիչ Գրիգոր Խանջեանը, որ ցուցահանդէս տուած է 1974ին, եւ գրականագէտ Լեւոն Մկրտչեանը: Խանջեանի «Մեքսիկական նկարաչար»ը օգտագործուած է Մկրտչեանի «Մեքսիկական էսքիզներ կամ վերելք խորհրդանշող ոտնահետքեր» (1988) գիրքին մէջ:

Ամերիկահայ որոշ արուեստագէտներ մասնակցած են մեքսիքական շարժապատկերին: 1946ին, երգիչ Արման Թոքաթեանը նկարահանուած է «Կին կնոջ դիմաց» Ֆիլմին մէջ, իսկ պարուհի Մէրի Ճինիչեանը եղած է Ռոպերթօ Կաւալտոնի «Ծնրադիր աստուածուհին» շարժանկարի պարայարդարը: Բենիամին Յակոբեանի առաջին շարժանկարը՝ «Մարդասպաններու բոյնը», նկարահանուած է Մեքսիքոյի մէջ: Անգլերէնի դասատու Հարի Քոփոյեանը փոքր դերով մասնակցած է Գոսթա Կաւրասի նշանաւոր «Անհետ կորսուած» (“Missing”) շարժանկարին մէջ (1976):

1957ին ամերիկահայ Ֆիլիփ Պոյանեանը նկարահանած է «Հայերը Մեքսիքոյի մէջ» (“Armenians in Mexico”) շարժանկարը, որ ներկայացուած է Նիւ Եորքի մէջ, ԱՄՆի մէջ Մեքսիքոյի փոխ-հիւպատոս Իսլասի եւ իր տիկնոջ ներկայութեամբ<sup>125</sup>:

Ի դէպ, հայկական ծագում վերագրուած է մեքսիքացի երաժիշտ Լոն Արոմեանին, նոյնիսկ մեքսիքական հանրագիտարանը գրած է այդ մասին<sup>126</sup>: Սակայն, ժամանակին որոշ հայեր խորամուխ եղած են անոր ազգային պատկանելիութեան հարցին մէջ եւ պարզած, որ ան իրականութեան մէջ պաղեստինցի հրեայ եղած է<sup>127</sup>:

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ (Նիւ Ճրրգի)  
ԱՐԾՈՒԻ ԲԱԽԶԻՆԵԱՆ (Երեւան)

<sup>124</sup> ՀՀ ՆՊՊԿԱ, ֆոնդ 766, ցուցակ 38, գործ 263:

<sup>125</sup> “Armenians in the news”, «Լրագր», 31 Յունուար 1959, էջ 4:

<sup>126</sup> ՏԵՍ ԲՐՈՒՏԵԱՆ ՅԻՑԻԼԻԱ, Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ըն-  
ծիւղները, Երեւան, 1996, էջ 118: Հայկական Սովետական Հանրագիտարանը ա-  
նոր անունը Ադամեան ձեւով ներկայացուցած է (հ. 1, Երեւան, 1974, էջ 307):

<sup>127</sup> ՏԵՍ BITLISSIAN PETER, “On Stage and Screen”, Hairenik Weekly, December 11, 1958, p. 3.

## ARMENIANS IN CUBA AND MEXICO

### Summary

Vartan Matiossian  
Artsvi Bakhchinyan

The Armenian communities in Latin America are a phenomenon of the 20th century. However, scholarship has only dealt with the history of the most important South American communities of South America (Argentina, Brazil, Uruguay). There has been no attempt at studying the tiny communities of Cuba and Mexico, born in the interwar period and later disintegrated. This article is the first attempt at reconstructing the history of both communities through information gathered from both published and unpublished sources.

The Armenian community of Cuba reached a peak of some 2,000 members by 1930. They came to the country mostly as a result of the American law of 1922 which established the quota system and almost closed the doors to immigration. The newcomers stayed in Cuba looking for ways to make it into the United States, either through relatives, marriages or clandestine immigration. They organized themselves through a community center, political and benevolent institutions, as well as compatriotic unions. After the Second World War, when the United States eased their immigration rules, nearly all the Armenians in Cuba left to America. Only a hundred people have remained today.

The Armenian community in Mexico reached nearly 1,000 members by the end of the 1920s. It also made some attempts at organization, although it never reached institutional stability. Many of its members also left to the United States in different periods. It had dwindled to some 200 around the 1970s, although some estimations today put it between 500 and 1,000 people. Mention should be made of some important Armenian names in Mexico, like writer and dancer Armen Ohanian (1886-1978), poet and playwright Migirdic Hacyan (1915-1986), astronomer Marie Pismis de Recilles (1911-1999), story-writer and novelist Emma Dolujanoff (1922), and biologist Jose Sarukhan Kermez (1940).